

Ս Ի Ւ Օ Տ

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

Ե Զ Գ Յ Ե Ր . Բ Ե Լ Ե Ր Ա Կ Ե Ր . Գ Ր Վ Ե Տ Ե Ր  
Ե Ւ Ք Վ Ե Ր Ա Կ Ե Ր

Տ Ա Խ Ե Ր Ո Ր Դ Տ Ո Ր Ի

Ճ Ր Ջ Ա Ն Մ Ի Ա Մ Ե Ա Յ



Յ Ե Ր Ո Ս Ո Ւ Թ

Ի Տ Պ Ա Ր Ա Ն Ի Մ Բ Բ Ո Ց Յ Ա Կ Ո Վ Բ Ե Ա Ց

1875

# ՅՈՒՅԱԿ ԳՐՈՅ


Ի ՏՊԱՐԱՆԻ ԱՌԱՋԵԼԱԿԱՆ ԱԹՈՌՈՅՑ  
ՍՐԲՈՅ ՅԱԿՈՎ ԲԵԱՆՑ

ԵԿ ԱՐԺՈՂՈՒԹԻՒՆԻՑ ՆՈՅԻՆ

|   | ԴՐԱ | ԳՐՅ. |
|---|-----|------|
| Ագնես, Հայերենէ վոխեց ՚ի Տաճկերէն Յ. Քիւրքնեամով. տպեալ 1872.     | 4   |      |
| Աշուշաղիք. Արտապան տեղեաց, աշխարհիկ լեզուաւ.                      | 2   |      |
| Անուշը. ՚ի Միօն, ոգեաց Մ. Թալթուլ. 1869.                          | 1   | 20   |
| Առաքինութիւնն առաջան, կամ ՄԵՇԱՐԸ մանկանց, թարգմանեց Տ. Հ. Թ. Ա.   | 7   |      |
| Աւետարան առևնի. Ա. Եկեղեցայ մէջ կարդացուելիք աւետարաններն են.     | 30  |      |
| Աւետարան վոքք. Տպեալ 1867.  | 6   |      |
| — Կոյնը կառարանտով. Տպեալ 1867.                                   | 12  |      |
| — Կոյնը ձաշու. Տպեալ 1868.  | 30  |      |
| Բանախոսութիւն, աշակերտուհեաց մէջ. Բ. Տիզ 1874.                    | 1   |      |
| Բայցորութիւն Հարժարամն. եւ դղթման եւ առառաօսան երգոց շնորհալ. (*) | 6   |      |
| Գաղթիկ վերջին արքայ Հայոց բաղդաստունի, ողբերգութիւն. Տպ. 1672.    | 5   |      |
| Գործք. Առաքելաց. Տպեալ 1867.                                      | 6   |      |
| Գործք Առկողինիկ Աստեղ Ռադրի հրեի. Տպեալ 1867.                     | 3   |      |
| Գործք. Տպեալ 1867.  | 3   |      |
| Եղիշէ. պատմութիւն Վարդանանց պատերազմին Հնորիո գործ նախնեաց.       | 7   |      |
| Երեւոյթ կրից. Տպեալ 1851.   | 7   |      |
| Երկու խօսք, Եկեղեցայ պաշտօնէից ուղղուած. Տպեալ 1873.              | 3   |      |
| Երիբեմխուրի, ազօթազիրք, դործ նախնեաց, Դ. տպագ. 1870.              | 7   |      |
| Զանազանութիւն հիմք դարւց. Բ. տիզ. 1862.                           | 40  |      |
| Ծնորհանրական թուղթք Ներսիփ Շնորհալայ. Տպեալ 1871.                 | 18  |      |
| Թանգարան լաբառու. Գ. տիզ 1870.                                    | 18  |      |
| Թափօրի տետրակ տարեկան, Տպեալ 1839. (*)                            | 3   |      |
| — Կոյնը չարտթական. Տպեալ 1838. (*)                                | 2   | 20   |
| — Կոյնը Ա. Յակովիայ տաճարին մէջ կառարուած թափօրներու համար        | 4   |      |
| թուալանութիւն համառօս, Ա. Պ. Փաշաղեանցի, Պ. տիզ. 1869.            | 3   |      |
| Ժամադիրք Խոսորագիր. Տպեալ 1866.                                   | 20  |      |
| Ժամադիրք առևնի. Տպեալ 1870.                                       | 50  |      |
| Խնձոր Ա. Տեղեաց եւ նորս պաշտօնական քննութիւնը. Տպեալ 1871. (**)   | 6   |      |
| Խորհրդածութիւն Ա. պատարագի, գործ նախնեաց. Տպեալ 1842.             | 10  |      |
| Խորհրդասաւար Ա. պատարագի. Տպեալ 1873.                             | 10  |      |
| Կարգադրութիւն առօդջութեան, Տպեալ 1871.                            | 5   |      |
| Կնապրութիւն Բառքալայ, Տպեալ 1869.                                 | 2   |      |
| Կոսկաղիր հոգեշահ բանից, գործ Արդար Խոռննց. Տպեալ 1853.            | 6   |      |
| Կովարան Աւետարանական բանից, Դաս Ա. Ակման Պատրիա.                  | 1   | 20   |
| ” ” ” ” Դաս Բ. Ասենացի.   | 1   | 20   |
| ” ” ” ” Դաս Գ. Որդիք Առուեծոյ.                                    | 1   | 20   |
| Համարատութիւն երկրասան տառքելոց, հանդերձ յաւելուածով.             | 4   |      |
| Համարատութիւն Քրիստոնէական ուսման. Տպեալ 1873.                    | 4   |      |
| Հայելի վերաց. Տպեալ 1852. (**)                                    | 6   |      |

Խ Ա Ն Օ Թ Ո Ւ Թ Ւ Կ Կ

ՄԵՒ ՌԵՎԵՆԵԼ (\*\*) Կոյն գրու հաշուածիւու ըլուաց իշխանէ.  
ԽԵՇ ԵՐԵՎԱՆ (\*\*) բուրժուած սուսած ըլուաց.



# Ա Յ Ա Ռ Ո Ւ

ՏԱՄԱՐՈՐԴ ՏԱՐ  
ԹԻ 11.

Ա Մ Ս Ա Գ Ի Բ

ՆՈՅԵՄԲՐԻ 30  
1875.

Ա Զ Գ Ա Յ Ի Ն , Բ Ո Ն Ա Մ Ի Ր Ա Կ Ա Ն Ե Խ Գ Բ Ո Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Կ Ր Թ Ա Ր Ա Ն

Ա Կ Ե Տ Ա Ր Ա Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Ի Ծ

Դ Ա Ս 2.

Ա Ր Տ Ա Ս Ա Ի Ք Ե Խ Ե Պ Գ<sup>(\*)</sup>

Ե ղ, Յ Ո Ռ Ք , այս երկու մարդարէից  
մէջ , յորոց մին կը քարօղէ տարաշնա-  
րութիւն և միւսն վրկութիւն կը խոռ-  
տանայ ապաշխարող սրտերուն , կայ  
արգեօք ստուեր անդամ ընդդիմախօ-  
սութեան : — Ո՞չ բնոււ : Սակայն , ՚ի  
միցն առ միւսն , առաջնոյն պաշտօնէն  
առ պաշտօն երկրորդին , կայ մի ան-  
ջրափէտ , կայ մի տարածութիւն , զոր

Ա ստուծոյ աչքն մլայն կարողէ չսպիլը  
խիստ լաւ նշմարած էր սցին կէտն Յով-  
հաննէս Մկրտիչ , երբ ասաց . « Որ ՚ի  
վերուստն գոյ ՚ի վերոց է քան զամե-  
նայն . որ յերկրէ աստի է , յերկրէ է և  
յերկրէ խօսի ո . Յով . Գ . 31. Արդարէն  
Յովիաննու ապաշխարութեան քար-  
ղութիւնն , կերպիւ իւիք , երկրի խօսք  
էր , մարդկային խօսք էր , գաղափար  
մի էր , որ կը ծնանի մարդոց մէջ եւ  
զոր մարդ կ'ընդունի և կը հասկնայ :

(\*) Հարունակութիւն և վերջ :

Բայց Շնորհս խօսքն Աստուածային խօսքէ , և նա՞ որ Շնորհս բառն կ'արտասանէ , նա՞ որ ոչ միայն Շնորհս կը քարոզէ , այլև խաղաղութիւն կը շնորհէ , նա ՚ի վերուստ է և ՚ի վերոյ է տան ըմբռայն : Յովիշաննէս Մկրտիչն մարդէ . խսկ Յիսուս Քրիստոս՝ Աստուած : Խիշ ճշն կը վիրայէ առաջնոյն , բայց երկրորդին համար Հոգին Սուրբ պիտիք է , որ վիրայէ : Հոգին Սուրբ խղճի վիրայութեան հակառակի բան մի պիտի չ'ասէ . բայց խեղճն պիտի չը կարողանայ յայտնել այն ամենն , ինչ որ Հոգին Սուրբ պիտիք յայտնէ : Այս պատճառաւ ահա , ով որ զՅիսուս Քրիստոս ընդունի , անջռւշտ պիտի ընդունի և զՅովիշաննէս Մկրտիչ , կամ արդէն խեկընդունած է . վասն զի անհնար է փրկութեան հաւատալ , ( որոյ պայմանն ապաշխարութիւնն է ) առանց հաւատալու նցն խսկ ապաշխարութեան : Բայց կարելի է ընդունիլ զՅովիշաննէս , այսինքն հաւատալապաշխարութեան կարեւորութեանն , և առ ժամանակ ինչ , և թերեւս ընդերկար՝ մնալ առանց ընդունելու զՅիսուս Քրիստոս : Այս բանս շատերուն պատահեցաւ Յովիշաննէս Մկրտիչ եւ Որդւց Մարդոյ օրերուն մէջ . վասն զի Յովիշաննու աշակերտներէն շատերն , թէ և զրկուեցան առ Յիսուս , բայց Յովիշաննէսին մնացին յամաւութեամբ , և շատ ուշ Քրիստոնեայ եղան կամ ամեննեւին չ'եղան : Այսպէս խսկ կը պատահի տակաւին մ.ր օրերուն մէջ . ոմանք կընդունին զՅովիշաննէս , այսինքն զմկրտութիւն ապաշխարութեան եւ չեն ընդունիր զՅիսուս Քրիստոս , այսինքն զմկրտութիւն Հոգւոյն Սրբոյ : Սակայն այս մասին բնաւ չեմք հօգար մենք . վասն զի նորա որ խակապէս առաջնն կընդունին , անհնարինն է , որ մի օր երկրորդին եւս չընդունին : Բայց ի՞նչ ա-

մենք նոցա համար , որք ոչ առաջնն կ'ընդունին և մը երկրորդն : Ի՞նչ կը մտածեն արդեօք նորա ի՞նքնին : Ի՞նչ կը կարծեն . ուրիշ սրունն կը յուսան յերկրէ , ուրիշ սրունն կ'ակնկալեն յերկից :

Այսպիսիններն են ահա , զրոս կը յանդիմանէ և կը գատապարտէ մեր բնաբանն : Այսպիսիքն են ահա , որք կը հայհայեն երկու վարդապետութիւնն միանդամաններէ զուրկ համարելով : Այս ազգն , այս սերունդն է ահա , որոյ համար մարդ չը գիտէ թէ ի՞նչ երգելուէ : Վասն զի անզգայ է այս ազգն ի՞նչ պէս ախուր ողբոց , նայնպէս և ուրախական երգոց համար . ոչ առաջններէն կը զգածուի և կուլայ , և ոչ երկրորդէն կը շարժուի և կ'ուրախանայ : Ապաշխարութեան վերայ խօսես , կը յուզի և կը զայրանայ , շնորհաց վերայ խօսես , գարձեալ կը սրումափ եւ կը զայրանայ :

Եզրակք , Յովիշաննէս Մկրտիչ եւ Յիսուսի Քրիստոսի ժամանակին ըստ երեւակայութեան միայն անցած է : Յովիշաննէս Մկրտիչ և Յիսուս Քրիստոս տակաւին կամ , տակաւին կը մնան : Քրիստոնէութիւնն սոյն երկու մարդարէններն եւս իւր մէջ կ'ամփոփէ : Քրիստոննէութիւնն կազմնած է երկոյունց քարոզութենէն միանդամայն , յորոց առ աջնն կը սպառաստէ զերկրորդն , և երկրորդն կը լլացնէ զառաջնն : Եւ որովհեանեւ իւրաքանչիւր ճշմարիտ Քրիստոնեայ կը ներկայացնէ և կ'անձնաւորէ յինքեան զբրիստնէութիւնն և զր ինչ էական է ՚ի քրիստոնէութեան , իւրաքանչիւր ճշմարիտ քրիստոնեայ նմանապէս կը գրգո է այն գայթակղութիւնն , որոյ վերայ խօսուած է մեր բնաբանի մէջ , և կրկին հայհայաց տեղի կը տայ ընդ գետ Յովիշաննու

Մկրտչի և լոդղէմ Որդւց Մարգոյ։ Խնդիր Յովհաննէս Մկրտչին և Քրիստոսն կը գայթակղիքին, նայնպէս կը գայթակղիքին եւ ճշմարիտ քրիստոնէի կեանքէն ու վորքէն և կը սկսին հաշմածել։

Այսպէս են գրեթէ ամեն սերունդներ, որոնք իրարու կը յաջորդեն։ Այսպէս է այն սերունդն իսկ, որ 18 դարերէն ՚ի վեր կը քնանաց Երուսաղէմի և Տաճարի բեկորներու հետ խառնուած։ Աշխարհս տակաւին այն հրապարակին է, ուր մանաւելներն կը կոչեն իրենց ընկերներն։ «Փողոք հարաք ձեզ՝ եւ ոչ կաքաւիցիք, ողբացաք ձեզ՝ և ոչ կոծեցարուք»։

Թերեւս մեր Փրկիչն մի մասնաւոր նորաւասիկ ունէր, երբ այս սիրուն եւ սրաւաշրժ տեսսրանն պատկերացուց մեր առջեւ, երբ մանկանց և հրապարակի պատկերն ներկայացուց մեզ։ Բայց ինչպէս կարող ենք ըլլարմանալ, երբ, նցին իսկ մեր ըմբռնած խմասով կը տեսնենք, որ ճիշդ է այս ամենասփոք պարագայից նկատմամբ անդամ։ Ի՞նչ քան գեղեցիկ է, որ քրիստոնեացք ներկայացած են ընդ կերպարանօք փոքրիկ մանկանց եւ իրենց հաւատոց դաւանութիւնն երգոց օրինակաւ։ Արդարեւ՝ հաւատացեալքն այն ժամանակ միայն իսկապէս հաւատացեալ են, երբ հաւատով եւ հնազանդութեամբ մանուկ եղած են։ Նոքա լիովին չեն ուստցաներ, երբ չեն երգեր։ Կոցա ամենին բարձր և զգօն դասերն երգեր են, զորս ոչ թէ հնորած են, այլ ուստած են հայրական տան մէջ, այնպիսի երգեր, զորս մարց փափուկ և քաղցր ձայնն կը մրմնէջէ նորածնելց օրօրոցին մօտ։

Այս քրիստոնեայներն, այս հաւատավ մանուկներն, աշակերտներ չունին, այլ ընկերներ։ Նոքա իրենց ըն-

կերներն չեն որոներ իրենց տուներումէջ, այլ կ'որոնեն հրապարակի մէջ։ Նոքա միայն մի երգ չունին, նոքա կը փորձեն թէ ո՞ր երգն աւելի հաճացական է։ Ուստի, նոքա երբեմն որնդիր վերայ ուրախական եղանակներ կը հրնչեցնեն, երբեմն ողբաձայն նուագներ կը նուագնեն։ Եթէ միայն ողբաձայն նուագներ ստիպուէին երգել, չ'էին վհատիր, այլ կը նուագնեն։ Վասն զի գիտեն նոքա, որ այնպիսի տրամութիւն կայ, յորմէ ուրախութիւն կը բղիսի սրափ համար։ Նոքա չեն ասեր բնաւ, ինչպէս Երրայեցիք կ'ասէին Բարիլոնի գեատափանց վերայ։ «Զիարդ երգեցցուք մէք զօրհնութիւնն ծեառն յերկիր օտար ո»։ Փոխանակ լռելու նոքա աւ ելի լսու կը համարին իրենց հոգւց սուգն ու տիրութիւնն երգել։ Նոքա կը յայտնեն իրենց ներքին վիշտն ու տառապանքն։ Նոքա կ'աղաղակեն ինչպէս Ա. Պողսու, «Այր մի տառապեալ եմ ես, ո՞վ աղբեցուցէ զիս՝ ՚ի մարմնոց աստի մահու ո»։ Նոքա կը պատմեն հոգւոյ և մարմնոց ցաւալի պատերազմն, բայց իրենց պահով խոտութեամն աղէտն ողբալով, ուրիշ պահութաներուն ցցոց կը տան ՚ի հեռուստ, անդր քան զիսհակն ալեծուի, անդր քան զիտիշերն անփարատ, զափունս նորոգ հայրենեաց և զարշուցս անդիշեր և յաւիտենական աւուր»։

Բայց աշխարհն միշտ նոյն է։ Ողբաձայն եղանակներէն կը խորչի, ուրախուածայն նուագներէն կը գայթակղի։ Աւելի պարզ կերպիւ տակներ, աշխարհս փոփօխակի երկու կշամբեանք գործ կը գնէ Քրիստոնէութեան գէմ, զորս իւրաքանչիւրս հազար անդամ լսած ենք։ Մի կողմէն կ'ասէն թէ՝ Քրիստոնէութիւնն շատ խիստ է, շատ անօղսք է։ շատ քան կը պահանջէ մարդ կային բընութենէն, ամեննեւին ըներեր, ամեն

մուշրթիկ բան մ. ծ յանցանք կը համարի : Կորա քարոզոծ բարոյականն արարածոց համար չէ : Վասն զի շափէն դուրս կը մեծցնէ թէ Աստուծոյ պահանջումներն և թէ մարդոյ կարողութիւնն : Հետեւապէս Աւետարանի բարոյականին, իւր անջափառոր պահանջումներով, միան յառաջ կը բերէ յափշտակուած մոլես անդներ և կեղծաւորներ : Միւս կողմէն կ'ասն թէ՝ Քրիստոնեաւթիւնն շատ ներողամիտ է մարդկային տկարութեան հտմար : Ի՞նչէ շնորհօք փրկութիւնն, եթէ ոչ ջնջումն ամենայն բարոյական օրինաց և գործոց : Ի՞նչ չափաղանց զիջողութիւն է այս, որ կը քարոզուի թէ մարդ կարող է երկինքն ստանալ իրեն վարձ միմայն զայն ստանալու համար սւնեցած փափաքին համար : Ի՞նչ բան օտարուոի է Աւետարանի այն վարդապետութիւնն, որ առաջին ժամու և մետասաներորդ ժամու մշակներն միակերպ կը վարձատրէ :

Այսպէս ահա, կը տեսնեմք որ երկու կողմէն եւս կը պախարակուի Քը բիստոնէութիւնն, մերթ իրբեւ շատ խիստ, մերթ իրբեւ ներողամիտ :

Եթէ այս կշտամբանքներն երկու գասակարդ մարդիկներէ լոււէին, պիտի զլ զարմանայինք որ իւրաքանչիւր դասակարդն միայն մի բան կարող կը լինի տեսնել Աւետարանի մէջ հակառակ միւս գասակարդի տեսածին : Ուստի և կարող էնք յուսալ, որ իւրաքանչիւր գասակարդն, իւր որոնածի միայն կէ սըն գտնելով Աւետարանի մէջ, աւելի մտէն նայելով և շոտ զննելով՝ կարող է միւս կէսն եւս գտնել, այսինքն այն գասակարդն որ Աւետարանի մէջ իրստութեան կարօտութիւն կը զգա՞ր՝ կը գտներ խստութիւն . իսկ այն գասակարդն՝ որ գթութեան և ներողութեան կարօտութիւն կը զգա՞ր՝ կը դըու-

ներ գթութիւն և ներողութիւն : Բայց զսրմանալին այս է, որ կշտամբանքներն երկու գասակարդ մարդիկ չ'են . այլ մի և նոյն անձնինքն են, որը Աւետարանն կը կշտամբէն երկու հակառակ կշտամբանքներով, մերթ ներողումիտ և մերթ խիստ և անողաք համբաւելով զայն, առանց նկատելու, որ այս երկու ներհակ կշտամբանքներն մին զմիւնն կ'ոչնչացնեն . իսկ երբ իրարու մօտ քերտին, իրարու հետ կցուին, փոխանուկ դատապարտութիւնն լինելու, ընդհակառակն կը լինին կատարեալ գովեստ Քրիստոնէութեան :

Թէ եւ այն երկու տեսակ ամբառ տանութիւններն մի և նոյն անձնինքներէ կը լսուին, և հարկ է որ իրենց հակասութիւններն իրենց առջևն բերելով իրենց թերթութիւնն ցցց տանք, բայց մենք այնպէս պիտի ենթազրենք որ իբր թէ մի և նոյն անձնինքն չ'են, այլ երկու առանձին գասակարդ, երկու առանձին կուսակցութիւն . եւ այս եղանակաւ սիստի պատասխաննենք երկու կուսակցութեան եւս :

Ակսինք ուրեմն նախ այն գասակարդի մարդիկներէն, որոնք կը գանգաւախն թէ՝ Քրիստոնէութիւնն իխատ է և աններողամիտ : Այժմ գանգատով նորա սկզբունք մի կը մերժեն . բայց գիտնալու է, որ սկզբունք մի ուրիշ սկզբան զօրութեամբ միայն կը մերժուի : Վասն զի, երբ մարդ մի բան կ'ուրանայ, պէտք է որ կարողանայ յայտնել թէ ի՞նչ է իւր կամեցածն, զօր կամի ուրացածն փոխարէն ընդունիլ : Դուք կը գանգատակիք Աւետարանի խստութենէն, այսինքն անօրուն կերպիւ կը սինդէք, որ չէք ընդունիր Աւետարանի խստութիւնն : Բայց ասացէք, թէ ի՞նչ կ'ընդունիք, ի՞նչ կամիք : Վուզէք արդեօք, որ Աւետարանն, որ հեռի է ամեն խստու-

թենէ, ոչ սանձ գնէ մեր կիրքերուն և  
ոչ սահման մեր կամաց : Գիտեմ որ  
չէք ընդունիր, այլ խական ազաղակ կը  
բառնաք սցնօրինակ ենթագրութեան  
գէմ : Աւրեմն կը ճանաչէք և կընդու-  
նիք որ և իցէ խստութիւն Աւետարա-  
նի մէջ : Ի՞նչ չափով պիտի լինի այդ  
խստութիւնն , կամ թէ ի՞նչ կամիք  
յապաւել Աւետարանի խստութենէն,  
որ ձեր ուղած խստութենէն աւելի չը  
լինի : Աւետարանն կը պատուիրէ մեզ  
սիրել ընկերն իրբեւ մեր անձն . թե-  
րեւս այս պահանջն շատ է . աստցէք  
ուրեմն, ի՞նչքան պահիս սիրելու է , որ  
ձեր ուղած չափավն լինի : Աւետարա-  
նին կամի , որ մ.նք սիրենք զԱստուած  
՚ի բոլոր սրտէ , ՚ի բովանդակ մատաց և  
յամենայն անձնէ : Ի՞նչ կամիք , ասա-  
ցէք, կ'ուղէք որ կէս սրտով , կէս անձ-  
նով և կէս մաքով սիրենք : Աւետարա-  
նին կը պատուիրէ մեզ , որ միշտ պար-  
տինք դիմել ՚ի կատարելութիւն : Ցայց  
տուեք մի կէտ կատարելութենէն ցած ,  
որ դիմենք գէպ ՚ի այն կէտն , առանց  
Աւետարանի քարոզած բարձր կատա-  
րելութեան ձգտելու : Քանի որ կը  
տեսնէք թէ կարող չէք սահման մի  
ցոց տալ , ոչ ապաքէն այսու կը յայ-  
տնէք , որ սահման չը կայ ամենեւին :  
Միթէ ձեր խիզճն եւս չը վկայեր , որ  
սահման չը կայ :

Աւետարանն կը սրբագործածէ կա-  
տարելագործութեան օրէնքն . բայց եր-  
բէք հնարած չ' զայն . վասն զի կա-  
տարելագործութեան օրէնքն արդէն  
ձեր սրտին մէջն է , Աստուածութեան  
գաղափարի հետմիացած և զանգուած :  
Եթէ Աստուած է Աստուած , ուրեմն  
ամենայն ինչ է : Բայց ի՞նչ էք դուք :  
Ի՞նչով կարող էք ձեր գոյութիւնն ա-  
պահուիլ , եթէ ոչ առնելով զձեղ վը-  
կայ եւ գործի փառացն Աստուածոյ :  
Աստցէք ինձ , բաց յայսմանէ , կայ մի

ուրիշ ճանապարհ . — ոչ բնաւ : Վասն  
զի ուրիշ ի՞նչ միջաց ունիք Աստուածոյ  
փառաց գիմելու , եթէ ոչ զձեղ Աս-  
տուածոյ ծառայութասնն նուիրելով ,  
միայն զայն կամելով , զոր նա կամի ,  
այն է միշտ բարին և յաւիտեան բարին .  
միով բանիւ , լինիլ սուրբ , որպէս սուրբ  
է Աստուած : Եւ եթէ այսպիսի մի  
ուզիլ զգացումն չը հպատակիցներ ըզ-  
ձեղ ցոց տուէք թէ կարելի է արդեօք  
Աստուածոյ օրէնքն բռնաբարել ա-  
ռանց պատժոյ , նորա արդարութիւնն  
՚ի գերեւ հանել և զինքն ծաղք առնել :  
Եթէ կարող չ' զայս տունել , ուրեմն  
հնազանդեցէք Աւետարանին , ընդու-  
նեցէք նորա բարոյականն իւր բովան-  
դակ կատարելութեամբ : Ընդունեցէք  
կրօնապիս , ընդունեցէք չերմ զգաց-  
մամբ , որպէս զի գործ դ' նէք աւետարա-  
նական բարոյականի , աւետարանական  
օրինաց յետին նշանավեցն անգամ : Մեծ  
յանցանիք համարեցէք ամենափոք ան-  
հնազանդութիւնն անգամ , կամ թէ  
ուրացէք խապառ ամեն տեսակ բարո-  
յականութիւն , երկիցս ՚ի նցն չը վե-  
րագառնալու պայմանաւ : Ահա միակ  
ընտրութեան եղանակ . ընտրեցէք եւ  
լու ընտրեցէք . բայց երբ օրինաց հա-  
մայն բեռն ընդունելէն զինի՝ զգացք ,  
որ ձեր ծունկերն կը ծալին և ձեր սիր-  
տըն կը նուազի , բարձրացուցէք ձեր  
աչքերն և տեսէք—ահա Շնորհքն ձեր  
առջեւն է կրկնակի անուամբ Մի՛Շնոր-  
դին Յիսուսի Քրիստոսի և միմիթարիչ  
Հոգւոյն Սրբոյ . Շնորհքն ձեր առջեւն  
է բովանդակի զօրութեամբ և բովան-  
դակ օրինաք . « Ողորմութիւնն և ար-  
գարութիւնն համբուրած են զիրեարո-  
և այնուհետեւ ոչ թէ կը զարհութիք  
Աւետարանի սրբութենէն , ոչ թէ  
ծանր և խիստ կը համարիք , այլ կը  
զարմանաք նորա վերաց , կը սիրէք զայն  
և կ'օրհնէք : Այսպահս նոցա համար , ու

բանք Աւետարանի բարոյականն խիստ  
համարելով չեն ուղեր ընդունիլ.

Կան նաև այնպիսիք, որոնք կը գայ.  
թակղին Աւետարանի ներողամուռ  
թենէն : Այսպիսեաց ևս ո կ'ասենք,  
ինչ որ ասացինք առ աջներուն : Սկզբ  
բունք մի գրէք այս սկզբան տեղ, զոր  
կը մերժէք, բայցատրեցէք ձեր միաբն.  
ինչ կ'ուղէք, չէք կամիր, որ Աւետարանն  
որ և իցէ ներողութիւն կամ գը-  
թութիւն ունենայ : Այս կընշանակէ,  
որ գուք ամենեւին չ'էք ուղեր, որ բա-  
րոյական օրէնքն ներողութիւն ունե-  
նայ : Ուրիշն, ձեր նայուածքով բա-  
րոյական օրէնքն անողոքելի է բնու-  
թեամբ, և ոչ մի գաշն, ոչ մի իրաւա-  
խահութիւն, ոչ մի զիջողութիւն չըն-  
դունիր : Պատրաստուեցէք ուրիշն առ  
աջն զին լինելու այս պահնելի խըս-  
տութեան : Առաջն զին, կ'ասեմք,  
վասն զի գուք էք միայն, որ լաւ կը  
ճանաչէք թէ ինչ կը պահնանշէ խըս-  
տութեան օրէնքն : Եթէ ձեր սիրան  
ըս դատապարտէք զձեղ, ինչ գալու-  
փար ունիք օրինաց և ձեր վերայ իսկ:  
“Եթէ ձեր սիրան զձեղ ըս ստգաանէք,  
ըս դատապարտէք, մտածեցէք, որ Աս-  
տուած մեծ է քան ձեր սիրան և դի-  
տէ զսմենայն ինչ” : Երկիւղ ունիք  
գուք և կը սոսկաք ձեր համար և բո-  
լոր աշխարհի համար . բայց ձեր եր-  
կիւղով որ եւ իցէ ներողութեան մի  
չափ պիտի դնէք Աւետարանին : Սա-  
կայն ձեր երկիւղն մի իրաւունք չէ և  
կարող չէ բնաւ իրաց վիճակն փոխիլ:  
Ի՞նչ իրաւունքով կամիք գուք որ և ի-  
ցէ բանի համար օրինաց խասութիւ-  
նըն նուազեցնել : Ի՞նչու պիտի ներուի  
որ և իցէ բան : Ի՞նչպէս կարող է նե-  
րուիլ այս ինչն : Միթէ ինչ որ եղած  
է, եղած չէ արդէն : Միթէ մեղքն  
կարող է մեղքէն աւելի ուրիշ բան  
լինիւերէք : Ի՞նչպէս կարելի է ասել

թէ այս ինչ մեղքն մեղք չէ և այն ինչ  
մեղքն մեղք է : Եթէ թոյլ տաք որ  
օրինաց մի նշանախնչյն, մի սուրբ տառն  
անկանի, որ օրինաց մասն կը կազմէ,  
ինչպէս կարող էք պաշտպանել օրինաց  
ամբողջութիւնն : Ոչ ապաքէն այնու-  
հետեւ որէնքն խաղողիկ կը գառնայ  
ձեր կիրքերուն : Խմացէք, եղբարիք,  
որ թիւր է այդ Ճանապարհն, այլ  
պէտք է որ կամ բովանդակ օրէնքն  
պաշտպանուի, կամ բովանդակն ան-  
կանի : Դուք կամեցաք խիստ լինիլ, ե-  
թէ կամիք անողոք եղէք : Շնորհք, հեգ-  
նելով պիտի ասէք գուք վերջապէս .  
շնորհք խեղճ մարդկութեան համար :  
Այս, Շնորհն է Ճշմարիտ բառ . Շնորհ-  
ն է աստուածային բառ : Բայց ին-  
չու արդեօք շնորհքն ազտու պիտի ը-  
լինի : Ի՞նչ հիման վերայ կարող էք  
պնդել թէ ձեզ կը պատկանի շնորհքն  
նուազեցնել, սահմանափակել, և մեղ-  
ք ըս պատկանիր օրէնքն սահմանափակել,  
Շնորհքն դրութիւն չէ, շնորհքն գիւտ  
կամ հնարք չ'է . շնորհքն գործ է Աս-  
տուծոյ : Երբ միանգամ ընդունիք թէ  
Աստուած կը շնորհէ . միթէ անմտու-  
թիւն չ'է այնուհետեւ շատ կամ սա-  
կաւ շնորհելու խնդիրներ յորուցանել,  
ինչպէս կը յարուցանէք գուք : Միթէ  
անտեղի չ'է ինդիրյուղել թէ սոցա շ-  
նորհելու է և նոցա ոչ : Այս, եղբարիք,  
ձեր այս խորութիւններն, ձեր այս բա-  
ժանումներն զձեղ կը մողորեցնեն և կը  
խաբեն : Օրինաց մի պատուիրանն լու-  
ծանողն՝ պարտաւոր կը մնայ բովան-  
դակ օրինաց : Ոչ թէ այս ինչ կամ այն  
ինչ պատուիրանն, կամ քանի մի պա-  
տուիրաններ լուծաննելու համար է,  
որ մարդն Աստուծոյ հաղորդութենէն  
արտաքյ կը մնայ . այլ կ'արող ենք  
ասել թէ արդէն արտաքյ էք Աստու-  
ծոյ հաղորդութենէն, երբ լուծեց կամ  
մեղսնեց նոյն պատուիրանաց դէմ:

Եւ ի՞նչ մէզք որ մէնք կը գործենք ,  
ծնունդ և հետեւանք են այն մեղաց ,  
այն վլրաց , որ անդադար կը բացուի  
եւ կ'արիւնոտի մէր մէջ : Աստուած  
պէտք է թողու , պէտք է ներէ ինչպէս  
միոյն , խօկապէս և միւսոյն : Ի՞նչ պէտք  
են մէզ թօղութեան օրն , վայրկեանն ,  
եղանակն : Ի՞նչ պէտք է ասել թէ ժա-  
մանակ տրուած էր կամ տրուած չքր  
բարի գործելու համար , քանի որ Աս-  
տուած գիտէ , թէ նա՝ որ ժամանակ  
չ'ունէր գործելու , արդէն որոշած էր ,  
արդէն մօտ էր գործելու : Չեզ գործք  
պէտք են , գործք տիրաբար և բացար-  
ձակապէս . բայց գերազանց գործ ,  
ազնիւ գործ , որ ամենէն գյուղարինն  
է և հետեւապէս ամենէն արդիւնա-  
ւորն , և այս գործն է , կ'առէ Յիսուս  
Քրիստոս . “Հաւատաւալ Ա.յնմ , զոր ա-  
ռաքեաց Աստուած ո : Ա.յս հոգեկանն  
գործն , այս սրտի գործն կը պարունա-  
կէ իւր մէջ կեանք , կ'արտադրէ կեանք  
կարմէ մի բովանդակ կեանք : Ուրեմն  
մի ասէք , մի դատապարտէք , թէ Ա-  
ւետարանն շատ ներողամիտ է : Օրհ-  
նեցէք Աւետարանն , որ ներողամիտ է  
ինչպէս ձեզ , նոյնպէս և այլոց համար:  
Բայց եթէ արդարեւ դուք կապուած  
էք օրինաց , զարմացմամբ ճանաչեցէք  
միանդամյն , որ չնորհքն բնաւ չը  
ջնջէր , չը տկարացնէր օրէնքն . վասն  
զի մի կողմէն յայտնապէս սրբագործած  
է զայն չարշարանօք Աստուածամար-  
դայն Յիսուսի , որ յանձն իւր գոհու-  
ցոյց զարդարութիւնն յաւիտենական ,  
և միւս կողմէն չնորհքն այնպիսի մի  
սրանցիւ սիրոց սկզբունք կը գնէ քրիս-  
տոնէի սրտի մէջ , որով մարտ գլխովն  
կը պարտաւորի օրէնքն կատարել եւ  
այս սէրն իսկ , ըստ քանի Աւետարա-  
նին , և նպատակ և գլուխ պատուիրա-  
նաց և լրումն օրինաց :

Մեր ասածներէն յայտնապէս կ'երեի ,

որ իմաստութիւնն , այսինքն Աւետարանն ,  
իւր խստութեան եքաղցրութեանկըր-  
կնակի սկզբունքով , վարանած չէ ինքնին  
զինքն արդարացնելու համար , և ուրիշ  
գմուարին , կամ , աւելի լաւ է ասել ,  
անհնարին արդարացում չը կայ , քան  
այն վարդապետութեանց արդարա-  
ցումն , որոնք ներհակ են Աւետարա-  
նին : Աւետարանն զինքն կ'արդարա-  
ցընէ նա և ուրիշ եղանակաւ , զոր մի-  
այն ուշադիր նկատողներն կը նշմարենն  
Նայեցէք , զննեցէք , ամեն մարդ , ամեն  
ընկերութիւնն , ամեն բարյականու-  
թիւն , ամեն բարյականութիւնն , ո-  
րոց օտարախոր և անծանօթ մնացած է  
այս երկնային իմաստութիւնն : Նոյե-  
ցէք և աեսէք թէ ինչպէս կը շարժին ,  
ինչպէս կը գործեն աշխարհիս որդիքն ,  
զուրի բանականութիւնէ , զուրի խա-  
ղաղութիւնէ , զուրի երջանկութիւնէ :  
Նոյա անհամատատ վլաճակին , նոյա  
տատանմաններն , նոյա խռովութիւնն ,  
նոյա անվատահութիւնն , նոյա ներբին  
տագնապին ու անձկութիւնն , փառք են  
Աւետարանին , վասն զի եթէ քննուի ,  
եթէ հարցուի , թէ ինչու համար տա-  
տանեալ , խռովիալ եւ թշուառ են ,  
անպատճառ այս պատասխանն պիտի  
լուսի . – Որովհեաեւ քրիստոնեայ չեն :  
Բայց , եզրաքք , Յիսուս Քրիստոս մեր  
ուշագրութիւնն կը հրաւիրէ իմաս-  
տութեան մի այլ արդարացուցման վե-  
րաց . աշխարհի ընդդիմութիւնն ներ-  
կայացնելէն զինի , որ պիտի չընդունի  
իմաստութիւնն , ինչ ձեւով եւս ներ-  
կայանայ , Յիսուս կը յաւելու ոցն  
նշանաւոր խօսքերն , իրբեւ առարկայ  
միամբարութիւնն վասն հաւատոց .  
“Բայց արդարացաւ իմաստութիւնն  
յորդւոց իւրոց ո :

Մեր Տիրով այն ասացուածն “Ու-  
զիք իմաստութեան ո կը համապա-  
տասխանէ խօսպէս Յակովոս Առա-

քելոց հետեւետլ խօսքերուն . “ Մնաւ զմեղ բանիւ ձշմարտութեանն ո . Յակ . Ա . 18 . Քրիստոնեայք են որդիք իմաստութեան . իմաստութիւնն է մայր քրիստոնեոց . իմաստութիւնն ծնառ զնուա ձշմարտապէս , կոչելով յահ գոյութենէ ՚ի գոյութիւն : Արդ՝ պարտաւոր են ուրեմն որդիք արդարացուցանել իրենց մայրն , կամ , աւելի լու է ասել , Յիսուս կը հռչակէ արդէն իրբեւ գործ կատարեալ , թէ որ զիք արդարացուցան են իրենց մայրն եւ հետեւապէս քրիստոնեայք միշտ պիտի լինին իրբեւ կենդանի եւ յաղթական ջատոգովութիւն Քրիստոնեութեան : Քանի որ իմաստութիւնն ամփոփուած է միայն գրքի մէջ և միայն խօսքով կը խօսուի , կարելի է հակառակիլ իմաստութեան եւ այնքան բանաւոր ստարկութիւններն իսկ կարող չ'են հաւանեցուցիչ երեւիլ եւ վարձ ստանալ : Միշտ վիճած են եւ միշտ պիտի վիճեն օրինաց և շնորհաց վերայ , Աւետարանի խօսութեան և քաղցրութեան վերայ և այս վիճաբանութեանց մէջ վերջնն խօսքն ոչ թէ առաւել ձշմարտին , այլ առաւել յաջողակին պիտի պատկանի : Բայց , երբ սոյն իմաստութիւնն ընդ ձեռն շնորհաց Աստուծոյ կը փախագրի Գրքէն ՚ի մօրդ , խօսքէն ՚ի կեանք և ՚ի գործ , այն ժամանակ աշխարհն կարող է իւր աչքով տեսնել և իւր ձեռքով շշափել այն ձշմարտութիւնն , որ ոչ այլ ինչ եր իրեն համար , եթէ ոչ լոկ դըրութիւն : Երկար ժամանակ կը վիճելիք դուք՝ թէ կարմազ են արդեօք , որ մարդ այնպիսի արտօնութիւնն վայելէ , զոր սակաւք ՚ի մարդկանէ կը վայելն , այն պէս վատահ լինի փրկութեան , որ սակաւք միայն կարեն վստահիլ , եւ սակայն այս առաւելութեան , այս արտօնութեան մէջ գարձեալ խոնարհ մնայ և երբէք չումբարտաւանի : Ահա ձեզ մի մարդ , որոյ ամենասիառաւոր յօյներն առելի զգալ կը տան իրեն իւր սնչութիւնն և ուրիշ ժամանակէ առելի պատրաստէ զննքն այլոց տեղ գնել խնդրել ինչ որ կարող է ներողութիւն կամ պատիւ լինիլ այլոց , և միշտ ուրիշներն , ինչպէս եւս լինին , իւր անձնէն գերազանց համարիլ : Երկար ժամանակ կ'սրոնէիք դուք , որ համոզուիք , թէ արդեօք քրիստոնէական հաւատան կարողէ ուրացնել տալ մեզ մեր անձնականն և զեղ դնել ՚ի ծառայութիւն հանուր մարդկութեան :

Աստուծոյ սուրբ Օրէնքն : Այս մարդըն , որ կը սանձէ իւր բոլոր մարմնաւոր յօժարութիւններն , որ խօսիւ կը ճնշէ իւր մարմնն , և որ իւր կամքն մի շարունակ զօհ կը համարի տատուածային կամաց , ընդ սմին կը ճաշակէ նաև սոյն քաղցրութիւնն , սոյն վաստակութիւնն որ իւր փրկութիւնն իւր գործքերէն կախուած չէ , այլ ՚ի ձրի շնորհացն Աստուծոյ : Երկար ժամանակ կը վիճելիք , որ իմանաք թէ Քրիստոնէութիւնն կ'ոչնչացնէ՞ արդեօք մարդոց բնական գութն ու սէրն և կը ճնշէ արդեօք մարդոց սիրտն Ահա ձեզ մի մարդ , որ մասն և բաժին ընտրած է իրեն համար զիթիսուս Քրիստոս եւ այն տեղ գրած է իւր սիրտն , ուր է իւր գանձն : Եւ սակայն այս մարդն է ամենէն գիւրամատչելին , ամենէն գրթուն , ամենէն մարդասէրն եւ ամենէն ձշմարտապէս ընկերականն : Երկար ժամանակ կ'սրոնէիք դուք , թէ կարելի է արդեօք , որ մարդ այնպիսի արտօնութիւնն վայելէ , զոր սակաւք ՚ի մարդկանէ կը վայելն , այն պէս վատահ լինի փրկութեան , որ սակաւք միայն կարեն վստահիլ , եւ սակայն այս առաւելութեան , այս արտօնութեան մէջ գարձեալ խոնարհ մնայ և երբէք չումբարտաւանի : Ահա ձեզ մի մարդ , որոյ ամենասիառաւոր յօյներն առելի զգալ կը տան իրեն իւր սնչութիւնն և ուրիշ ժամանակէ առելի պատրաստէ զննքն այլոց տեղ գնել խնդրել ինչ որ կարող է ներողութիւն կամ պատիւ լինիլ այլոց , և միշտ ուրիշներն , ինչպէս եւս լինին , իւր անձնէն գերազանց համարիլ : Երկար ժամանակ կ'սրոնէիք դուք , որ համոզուիք , թէ արդեօք քրիստոնէական հաւատան կարողէ ուրացնել տալ մեզ մեր անձնականն և զեղ դնել ՚ի ծառայութիւն հանուր մարդկութեան :

Բայց այս ամենի գտառդութիւնն, թէ և իրաւացի և արդար, սակայն ձեր տատանամունքն չէր վերջանար, այլ միշտ անհատատ էիր ձեր որոնման մէջ։ — Ահա ձեզ մի մորգ, որ ուրախութեամբ կը թողար ինչ որ ունի իւր եղանակ ծառացելու համար։ Նա ուրիշ փառք չ'որսնէր, բայց միայն իւր եպսայրներն ճշմարիտ քրիստոնէութեան և առա ռածածառաշութեան մէջ հառատառել։ Նա ուրիշ ուրախութիւն չունի, բայց միայն բարի առնել, և միայն Աստուծ մէ տեսնուիլ և ոչ ի մարդկան։ Նա ուրիշ մատածութիւն չունի, բայց մի այն մարդաբիութիւն։ Նա, երբ կը տեսնէ թէ արժանի գատուած է չար չարիլ և հալածիլ Աստուծոյ արքայութիւնն ատարածելու և մարդկութեանն օգնելու համար, կը հրձուի և կ'ուրախանայ խոնարհութեամբ, և կը խնդրէ յԱստուծոյ որ զինեն պահպանէ խիստ հլութեան մէջ և զսպէ իւր մէջ ամեն շարժումն հապարտութեան, անձնասիրութեան եւ կամապաշտութեան։ Պէտք է խոստովանիլ, եղանակ, որ խնդիրն լուծուած է, գատման ժամանակն անցած է, եւ իմաստութիւնն արդարացած է։ Արդարացած է, կ'առեմ, վասն զի եթէ բոլոնդակ աշխարհի մէջ, ոչ թէ բազում, այլ միայն մի մարդ խակ պատկերացնէ մեր նկարագրած երեւայթներն, գարձեալ իմաստութիւնն արդարացած է։ Թիւն նը շանակութիւն չ'ունի այս բանիս մէջ, միայն թէ՝ եթէ սակաւ է կ'ողբանք մարդկույին յիմարութեան վերայ, խակ եթէ բազումէ, կ'օրհնենք յԱստուծուած։ Ո՛չ միայն այսչափ, այլ համարձակ կարող եմք ասել, որ եթէ մի հատ ճշշմարիտ քրիստոնէութեան միայն լինի աշխարհի մէջ, գարձեալ Քրիստոնէութիւնն Քրիստոնէութիւն է, և այսու բնաւ իւր ճշմարտութիւնն ըլնուացիք, և

գարձեալ իւրաքանչիւր ոք յանցաւոր կը գատուի ըլ հաւատալուն համար։ Բայց ահա ձեզ մի մարդ, յօրում քրիստոնէութիւնն պատկերացած է ու մեն էական գծերով, ամեն գիծ կեանք և ձեւ ունի, ամեն շարժում, ամեն գործ քրիստոնէական ընչափ և կենզունութեամբ ոգեւորուած են։ Մեք կ'ասմէք, որ այն մարդոց մէջ քրիստոնէութիւնն արդարացած է, վասն զի քրիստոնէական նորա մէջ երեւցած է իրական և կարելի, վասն զի ճշմարտած է, որ քրիստոնէութիւնն երեւակայական և անգործագրելի վարդապետութիւն չէ։ Թաղական հաղարաւոր, հաղարաւոր լինին օրինակներն, այսու մեր յառաջըներած միակ ասլացայցն աւելի զօրութիւնն ըստանար, և իմաստութեան մի զաւակի մէջ գարձեալ իմաստութիւնն արդարացած է։

Այսպէս ի գործ կը գնէ Հայրն հոգւոց իմաստութեան որդիներն։ Ճշմարտութեան բանիւն իմաստութեան որդիկին ծնանելցն զինի, իրեն մի կենդանի բարբառ և խօսք կը զրկէ զնոսա Աստուծած յաշխարհ, իրենց կենաց տեսլեամբ, իւրենց կենացն իրնական օրինակաւ, բարող լինելու մարդկանց։ Եթէ հարկ լինի, Հայրն հոգւոց կը գնէ նոյցա բերանին մէջ փրկարար խօսքեր, կենաց Գրքէն քաղուած եւ մատակարարուած։ Եթէ հարկ լինի, կը քաջալերէ նա իմաստութեան որդիներն քաջորութեամբ եւ պատուով պաշտպանել իրենց յօյն, վիսայել ճշմարտութեան և հաչուկել իրենց փրկութեան իրաւունքն։ Եթէ համբ եւս լինին, եթէ ըլ խօսին, բաւական է իրենց կեանքն միայն։ Եսա ճշմարիտ է թէ, որչափ որ հասաւատուն է կենաց ապացայցն, այնչոփ պատասխանատու են նորա, որմնք ըլ հաւատացին։ և երբ իմաստութիւնն

այսպէս կ'արդարանայ, կը բառնայ այ-  
նուհետեւ ամեն ներումն իւր հակո-  
ռակորդներէն : Իմաստութեան որդ-  
ւոց կենդանի օրինակն աւելի շատ հո-  
գիներ դարձուցած է 'ի Քրիստոնէու-  
թիւն, քանի թէ բանիւ քարտզութիւնն.  
այս կենդանի օրինակն է որ կը պատ-  
րասաէ հոգիներն քարտզն լսելու ուս-  
ման մէջ ընտելանալու և զգալի օգուտ-  
ներ քաղելու : Այս, երանի թէ ամեն  
քրիստոնեայ համոզուած լինէր, որ իր-  
մով պէտք է արդարանայ իմաստու-  
թիւնն, և եթէ ինքն իմաստութեան  
պաշտպանն կամ փաստաբանն չէ, ա-  
ւազ, նորա ամբաստանիչն է :

Դուք կ'ասէք թէ, նա իմաստու-  
թեան փաստաբան կը լինի, որովհե-  
տեւ նորա որդին է և արդէն գըր-  
ուած է, որ իմաստութիւնն պիտի ար-  
դարանայ իւր քոլոր որդիներէն : Բայց  
ինդիրն այս է, որ ճշգիւ իմացուի թէ  
արդեօք խիստես իմաստութեան որ-  
դի է : Նա կարող է իմաստութեան  
որդի լինիլ կամ ըլ լինիլ այն շափով,  
որչափ որ իւր կեանքն, իւր գործն զի-  
մաստութիւնն կ'արդարացնէ կամ կը  
գատապարտէ : Արդ՝ ինչ կը նշանակէ  
իմաստութիւնն ըլ պաշտօնել, եթէ  
ոչ դատապարտել: Ոչ ապաքէն երբ  
մեր կեանքով չենք հաստաեր, չենք  
ապացուցաներ, որ քրիստոնէութիւնն  
ճշմարիտ է, կ'ապացուցանենք, որչափ  
որ կարող ենք, որ քրիստոնէութիւնն  
սուա է : Եւ որովհետեւ ինչ որ անենք,  
ինչ որ խորհինք, դարձեալ քրիստոնէ-  
ութիւնն ճշմարիտ է ինքնին, այս տե-  
ղէն կը հետեւի, որ մենք ոչ թէ ամ-  
բաստանիչներ, այլ ուղղակի զրպար-  
տիչներ և չարակիոսներ ենք Քրիստո-  
նէութեան դէմ: Ոչ ապաքէն պար-  
տինք յիշել, որ սոյն զրպարտիչ չարա-  
խոս անունն Սատանայի յատուել ա-  
նունն է :

Բայց պիտի ասէք դուք, եղբարք,  
թէ այս զրպարտութիւնն, այս չարա-  
խոսութիւնն ակամայ է . կը համաձայ-  
նիմ: Սակայն կը կասկածիմ, որ մի  
գուցէ ակամայ ասելով շատ հանդար-  
տեցնէք զձեզ, և ձեր սրտի խորոց մէջ  
կամաւոր առիթներ գտնուին: Դիցուք  
թէ բնաւ երբէք յօժարութիւն և կամք  
չունենաք այսպիսի վատ և անգոսնելի  
նպատակի համար: Բայց գիտէք թէ,  
քանի անգամ որ քրիստոնէութիւնն  
վոանդի մատնած էք, քանի անգամ  
որ արհամարհանաց ենթարկած էք ձեր  
մարմնաւոր յօժարութենէն յառաջ ե-  
կած անարդ գործերով կամ ցոյցերով.  
միթէ ձեր կամքն մասնակցութիւն ու-  
նեցած չէ, միթէ ձեր կամքն անգործ  
մնացած է: Ազատ էք դուք, թէ ա-  
զատ չէիք . ընտրութիւն արբիք, թէ  
չարարիք աշխարհի ծառայութեան և  
Աստուծոց փառաց մէջ : Արդեօք ըլ  
կամեցաք երբէք անարգել կամ ան-  
գոսնել իմաստութիւնն: Բայց յարգել  
և պատուել կամեցաք արդեօք: Կա-  
րո՞լ էք յուսալ արդեօք, որ Աստուած  
ի կը լի կը գնէ զինքն պատուելու սոյն  
ընդհանուր, անպատող և անզօր կամ  
քըն այն կամաց հետ, որով հազարա-  
ւոր և բիւրաւոր անգամ խոտորած էք  
ի չարն և իրօք և էտայիս գործադրած  
էք ձեր կամքն: Այս, քանի որ կը տես-  
նուի թէ ձեր կամքն բարութեան և  
ոչ մի պատուելունի, իսկ չարութեան պը-  
տուղ անթիւ: Ինչպէս կարելի է ասել  
թէ ակամայ է չարախօսութիւնն ընդ-  
դէմ իմաստութեան, ընդդէմ Աւե-  
տարանի:

Ո՛վ Աստուած իմ, միթէ երբէք  
պիտի ըլզգանիք, որ մեք ամենքս, թէ  
և ոչ ըստ օրինակի Յիսուսի Քրիստոսի,  
այլ ուրիշ եղանակաւ, միշտ պատճառ  
ենք այլոց գլորման կամ կանդնման:  
Միթէ պիտի չըլզգանիք, որ կաման թէ

ակամաց մէնք միշտ կը ծնանինք մեր իենաց նման կեանքեր , մեր գործոց նման գործեր : Այս , Եթէ կարենայինք մի առ մի մեր աչսց առջեւ ներկայոց ցընել , թէ անցելցն և թէ ապագայ ին մէջ , այն սերաւնդներն որք մեր օրի նակներէն կը ծնանին : Եթէ կարենա յինք հաշուել այն հոգիներն , որք թէ մեր կենդանութեան ժամանակ և թէ մեր մահէն զինի , իրաւունք պիտի ու նենան բողոքել մեր գէմ և մեծու մասամք մեզ վերադրել ինչ որ եղած են իրենք , բնչպիսի սոսկումն պիտի պաշարէր զմէզ և բնչպէս կարօտութեամք և միանդամայն սուրբ նախանձաւորութեամբ և ուրախական յուսով պիտիսութեան և գթութեան գիրին անկանիլ :

Իմաստութիւնն արդարացած է իւր բոլոր սրդիներէն : Յիսուս Քրիստոս ինքն ասած է այսպէս : Ուրեմն յառաջքան զՅիսուս և ամեն ժամանակ իմաստութեան որդիքն կատարած են այս բարեպաշտական պարտքն առ իւրեանց մայրն և այսու ճանաչուած են , որ իմաստութեան որդիք են : Ո՛վ սուրբ մարդիկ , գուք որ ընտրեալ ժողովրդի (Խարայէլեան Աղդի) ծոցին մէջ , կամքարտաքս , հռչակեցիք ձեր անուններն հաւատարմութեամբ , գուք արդարացուցիք իմաստութիւնն : Ո՛վ գուք աւելի բազմաթիւ արք եւ կանայք , որք հաւատարիմ եղաք ձեր մասնաւոր անշուք վիճակին մէջ , եւ նաեւ ձեզմէն շտուերն նոյն իսկ գերութեան եւ աղքատութեան գմընդակական գալք գալքառնութեանց մէջ հաւատացեալ միացին , գուք արդարացուցիք իմաստութիւնն : Ճակատս խոնարհէալ կ'անցնիմ քո առջեւէն , ով Աստուածամարդ Յիսուս , որ իմաստութիւնն արդարացած է իւր սրդիներէն , միշտ պիտի արդարացիք , որ նոյն իսկ իմաստութիւն

եղար , և կը կանգնիմ ձեր առջեւ , ով Առաքեալք Յիսուսի Քրիստոսի , ով ուսուցիչք իմեւ եղբարք . ձեր առջեւ , ով մարտիրոսք և հաւատացեալք ամենայն ժամանակաց և տեղեաց . ձեր առջեւ , ով նշանաւոր կամ անհշան քը բիստանեայք , յայտնիք և անյայաք , որ փայլցուցիք ձեր լցոն ձեր շուրջ , թէ և երկուքայլ միայն հեռաւորութեամբ : Կը կանգնիմ ձեր առջեւ , ով հաւատացեալք մեր ժամանակի , որք քրիստոնէական կենաց կանոնաւոր , խաղաղ և հեղգործողութեան մէջ , անտես ի մարդկանէ , կ'ուրախացնիք հրեշտակներն երկնիքի մէջ . վասն զի գուք եւս ձեր յատուկ ձեւով և միջոցներավիար գարացնիք իմաստութիւնն : Օրհնեալ լինիք գուք ամենեքեան : Եղէք մեզ օդինակ և քաջալերութիւն : Երբ յամենուստէք և աւելի յանդուգն կերպիւ , նորանոր անուններու տակ ծնանին այն ամեն աղանդներն և կուսակցութիւնքն , որք Յիսուսի Քրիստոսի և իւր Առաքելց խաչերն անկեցին . Երբ անհաւատութիւնն , գիտութեան ամեն գաւառներէն ուրուական ցնորքներ և մտացածին խորհրդներ յառաջ կոչէ ընդդէմյաւիտենական Աւետարանին . Երբ գուք ողբաք և աշխարհն ը կոծէ եւ չ'արտասուէ . Երբ գուք ցնծութեան օրհնութիւններ և երգեր նուագէք և աշխարհն , փոխանակ ձայնակցելու , պատասխանէ ձեզ . քամահրական ժամանակամատութիւն , միաք բերէք յայն ժամ եւ քննեցէք այն խօսքն , որով կը կնքէ մեր Տէրն իւր վճիռն , եւ ասացէք նորա հետ . “ Ամեն ժամանակ իմաստութիւնն արդարացած է իւր սրդիներէն և միշտ պիտի արդարաց : Խօսեցէք որպէս քրիստոնեայ . ”

բայց յաւետ ապրեցէք որպէս քրիստոնեայ : Ամեն իմաստակութեանց , ամեն նուրբ ճարուարամութեանց գիմադրեցէք ձեր կեանքն , պատառ խոնեցէք ձեր կեանքով : Ծանուցէք , ցուցէք Քրիստոնէութեան մէջ ոչ մի այն վարդապետութիւններ , այլ մի կենդանի գործ , անմերժելի գործ եւ յաւիտենական իրողութիւն : Ավ Աստուած , մեզմով արդարացն զբեզ . և որովշետեւ կամեցար գու , որ մեզմէն իւրաքանչիւր ոք Աւետարանի մի կենդանի օրինակ , մի կենդանի ախտարմնի խր եղոր համար , ավ Աստուած , դիր այն Աւետարանն մեր սրտերու մէջ . դիր մեր սրտերու մէջ մի բուռն եւ անսպառ բաղձանք Աւետարանն փառաւորելու համար : Այսպէս արա , ավ Աստուած , որ կարդան մարդիկ մեր մէջ , ինչպէս Աւետարանի մէջ , խաղաղութիւն , խոնարհութիւն , քաղցրութիւն , մարդասիրութիւն : Այսպէս արա , որ իմաստութիւնն , մեր օրինակաւ արդարանալով , շահի , ստանայ աշխարհի մէջ բաղմաթիւ նոր որդիներ :

## ՏԻՓՏԻԿՈՒՆ

Կ Ա Մ

ՅԻՇԱՏԱԿՈՒՐԳԻՐՔ ԵԿԵՂԵՑԻՈՅ

(Եարունակութիւն և վերջ , առև թիւ 10.)

ՅՈԴՈՒԱԾ Բ .

ՀԱՄԱՅՆ զհոգեւորականոն առաջնութիւն առել , եւ զառաքինութիւնն փառս աղքին և ժողովրդեան ուրուք վերագրել ոչ ոք թերեւս յերկրացոյ լիցի :

Խակ ասպա ոքք աղքամիրականաւն միւ անդամայն աթակցեալ պերճասցին աշրաքք , զնոտա և ամենայն առաքինութեանց գեր ՚ի վերց գատել , և զանկապաելին նոցա հարկանել փառս բընաւ և զանդիսուեցի իսկ ոչ ոք յառողջամիտ կարդացելոցն :

Եւ ահա ժամէ մեզ յայսամ վայրի զառաքինութեանս մեծի բանալ առարեզ , և բանս ՚ի մէջ բերել զԱզգային նորակառաց Գալրոցացն , յորում առ հաստակակ համազգ այնոց քաղաքիո ՚ի վեր երեւեցին ողջախորհուրդ շահատակութիւնք գովանի արդասաւորութեամբն պսակաւորեալք :

Այլ մի ոք զեկեղեցեացն ինձ առանօր ՚ի դէմա բերիցէ առել թէ քան զնոցայն պայծառ շինութենէ առաւել զիւութց և զգեղեցիկ հետեւանաց շինութեան Գոլրոցացն վերճեմել փութամ բանիւս :

Գանդի թէսպէտե աստուածապաշտականք իցեն այնորիկ և համակ բարեկրօնութեան արդասիք , զօր և չքերքէք ումէք ուրանալ , բայց քան ըդնուա , սոքա յատակ եւս և հոլանի ՚ի դէմա ընծայեցուցանեն զջշդրիտ աղդասիլութեանն պատիեր . և համբուն

իսկ ասել, զողջախոհ տեսութեան մը-  
տացն հանդէս ո՞ր և իցէ ազգի և ժո-  
ղովրդեան, ըստ որում 'ի նոսա նախ՝  
իմա' 'ի գալրոց' սկիզբն առնէ մանկը-  
տին զիրօնիցն թոթավիլ սկզբունս . և  
'ի սոսին իսկ զարգանայ Աստուածային  
Գրայն ներփարժութեամբք . որպէս զի  
և բաւական իսկ լինել այնուհետեւ 'ի  
միտ առնուլ զոր յեկեղեցւոջ անդր  
աստուածային պատգամացն վարդա-  
պետին ընթերցուածք :

Այսմ ահա խորանկատ լեալ ար-  
դի ժողավրդեանս և բիւրաբեղուն շա-  
յեկանութեանցն 'ի վերայ կացեալ,  
յետ ամենայնի վաստակաւորութեան  
և ճգանց նուիրելոց 'ի պոյծառութիւն  
եկեղեցեացն, ոչ բաւական համարե-  
ցին պանծալ յանձնիս և ասել, եթէ  
ահաւասիկ զոր պարտն էր առնել ա-  
րաբաք . քանզի ծանեան թէ մեծ քան  
զտաճարն էր որ սպասեալ մնայր փու-  
թոց բարեպաշտութեան նոցա :

Ուստի մեծաւ եռանդեամբ յայն  
ըղձակերտեալ փութային վառէին ըն-  
տիրըն յազգասիրաց ելի աղագս գը-  
տանել, որպէս զի և զայս գործ պան-  
ծալի և ամենայն բարօրութեանց վեր-  
բերիչ 'ի գլուխ տարեալ անձանց ըզ  
փառան սեպհականեացեն, և զմանկան-  
ցըն բարեկրթութիւն, և որ ինչ յայն-  
մանէն քաջատոհմութեան արդասիք .  
'ի կարգաւորեալ մշակութիւն անդր  
հանդուսցեն : Եւ ահա որ զառաջնն  
'ի սոյն յայս ձեռն զմաճոլ երեր, եւ  
զնոդաբարձութեանն ստանձնեալ տա-  
րաւ զգաշտն, եզե իջսանն բարեացա-  
պարտ Բիտար Ստեփան Կոյլաւեան,  
այն որ և առ նորոգութեամբ եկեղե-

ցեացն ոչ սակաւ առաքինական հան-  
գիսից գտաւ նախաշաւիղ, որպէս  
տեսաւ 'ի վերոյ :

Այլ քանի գժուարութեանց կոյր  
նմա զգէմ ունել, և քանի խոշնդա-  
կաց, քանզի հարկ 'ի վերայ կոյր նոր  
'ի նորոյ ծախուց հանդանակս կազմել  
յարդարել, եւ ժողովրդեանն արդէն  
քամեալ սպառեալ էր ամենայն աշ-  
խոյժ առ ձեռնակարկառ օժանդակու-  
թիւնս ժրանալ, եւ կարի քաջ իրա-  
ւամբ, զի և յամայն 'ի սոյա աւուրս  
միմեանց զինի յաջորդեցին արաբք .  
բայց սակայն և ոչ վերջացան յայս նը-  
ւագ եւս առաքինանալ սովորեալքն  
'ի բարեպաշտութիւն . ուստի և 'ի  
վախճան 1835 ամին սատարութեամբ  
իւրաքանչիւրոց հաւաքեցաւ մասնաւոր  
դրամագումար ինչ, սահմանեալ առ  
'ի լինիլ 'ի պէտս կարեւոր ծախուց և  
ամի ամի վարձուց, որ վասն դասաւ-  
ուաց, որք եռամեաց պայմանաւ կար-  
գեցան 'ի նմին իսկ 'ի հին գպրոցին  
յերիս կարգս վերածեալ, առ 'ի ու-  
ստացանել ձրիապէս զմանկտին, որոց  
անձեռնահստ էին ծնողը 'ի հատու-  
ցումն վարձուն, և ոյր աղագաւ այն-  
չափ բազմութիւն անտերունչ ման-  
կանցն զուրկ գտանէր 'ի ճաշակաց կըր-  
թութեան : Եւ այս ամենայն մատա-  
կարարեալ լինէր ընդ ձեռն բարեվաս-  
տակ Հոգաբարձութեան յիշատակեալ  
իշխանին Կոյլաւեան, ընդ որոց ազգա-  
սիրական չանիցն կորովութիւն սիրա-  
ցեալ ոգւոց բանասիրին՝ ոչ զացաւ-  
նուիրել 'ի պատիւ անուան նորա ըզ  
հետեւեալ հագներդ :

ԱՌ ՊԵՐ ՃԱՊՍԱԿ Ա. Զ Գ Ա Ս Ե Բ Ի Շ Խ Ա Ն

## ՍՏԵՓԱՆ ԿՈՅԼԱՒԵԱՆ

Սիրացին կոճառք՝ չընալ դիւցաղանց՝ Տիտանեանց հանդէս,  
Վեհք հսկայազանց՝ զարմացին համբուն՝ յայս շքեղ կրկէս .  
Ապաքէն ՚ի հինս՝ մինչ ամբոխն երգէր՝ դյաղթանակ քաջաց ,  
Քաջարշաւ մրցնէք՝ պճնէր վեհազանց՝ ՚ի պսակ սարդենեաց :

Տինս , իմ Մուզոյ՝ ոչ զդոյն նուագ ՚ի Պերեան քնար ,  
Եւ ոչ Պարնասեանք՝ ՚ի լուր Երմոսաց՝ երգեսցեն ՚ի պար :  
Ուկեթել կիթառ՝ գեղաձայն բաղսման՝ յաւերժից հարսանց  
Միայն հնչեացէ՝ ՚ի գոլ արածանաց՝ Վեհիս Կօլաւեանց :

Երգեսցէ և մեր՝ մանկափաղաքիս՝ յիւր թոլով մրմունջ ,  
Զառայս ներբող՝ և զարգեանցն հոյլ՝ կոպեալ ոսկե փունջ .  
Հիւսեացին փափիկի՝ մատունքն Ֆլորայ՝ ծաղկագեղ պսակ ,  
Անուամբ Ճախացեալ Ստեփանիս վեհի՝ պսակաց կրկնեակ :

Փառք վեհից արանց՝ ձայնէ կիսն և համբուն որեար ,  
Զին ինձ անձանօմ՝ այլ յիմում պահին՝ գեղափայլ տաճար .  
Իսկ այս նոր ներբողք՝ որ յիմ լսելիս՝ գեղալուր հնչն ,  
Որոյ դիւցագին՝ չգիտեմ արդեօք ՚ի ձօն նուիրին :

Ա. Ա. Վինչ , ո՛ Մուզոյ՝ զինչ յապուշ կրթէ՝ զբուժ լսելիս ,  
Ո՛ ՚ի միտ առնուու՝ թէ այս են արդիւնք՝ Կօլաւեան Վեհիս .  
Եւ ոչ նշմարեն՝ յայս այր ազգասէր՝ հոյլ անբաւ բարեաց ,  
Որք են ձիք վերնոյն՝ բաշխեալ յորդառատ՝ յաստուածեան ձեռաց :  
Կոյն ինքն էր որ արդ՝ խակակութ մանկուցյ՝ ետ քաջը ՚ի ձաշակ ,  
Զբնիկ լեզուիս՝ զուսումն ընդգրկել զիկրատենչակ .  
Առ որ և ձայնեմք՝ իբրու սիրազգածք՝ առ հայր որդեսէր ,  
Կեցցէ երջանիկ , կեցցէ բարեբազդ Ստեփաննոս տէր մեր :

Ա. յապէս ահաւ ամենայն փութոյ պըն՝  
դութեամբ և բարեջան յօժարամտուշ  
թեամբ եկաց սա յայսմ պաշտաման , և  
անխափան ՚ի կարդի պահեաց զուք բար-  
եկարդութեան գպրոցացն զամն երիս .  
ըստ որում և այնպիսի իմն էր առ ժա-  
մանակեայս տնօրէնութիւն , որտէս թէ  
՚ի միջոցի աստ յայսմիկ ունիցին Համազ-  
գայինք մեր բաւականութեամբ չափ  
խակալ ոչ միայն չկարեւորացն ՚ի շարու-  
նակութիւն սոյն օրինակ ծախուց . այլ

և յաղագս նորոգ շինութեան դպրո-  
ցացն որ կարի անցեալ զանցեալ էին  
հնութեամբն , և զի մինչեւ ցայն վայր  
մի մնասցէ մանկան անհաղորդ ՚ի պի-  
տանի կրթութեանց :

Ա. Ա. զոր օրինակ մինչ կշտապինդ ՚ի  
յագուրդ վայելիցէ ոք , ոչ եւս այլ  
յիշէ զկերակրոցն , սապէս և մերքս  
՚ի միջոցի այս երից ամաց իբրու յա-  
պահովիլ և յանդորրու զիրսն տեսեալ  
անփոյթ մնային վասն ապագայիցն խոկ

մանէ . ուստի չեւ ինչ ՚ի պատշաճիցն զմուաւ ածեալ , իբրեւ աւարտումն լինէր առժամակեայ տնօրէնութեանն , այնուհետեւ ստիպեալք յառաջիկա յիցըն անհրաժեշտ պիտայից ժողով գումարեցին հասարակաց յամին 1834 եւ աւարտ խորհրդաց ժողովն եղեւ այն , զի առ ՚ի կազմել հաստատուն և մշտատեւ եկամուտ ինչ հաստատեսցի անդրէն առ ՚ի բազմաց հետէ խափանեալն Ընկերութիւն Երիտասարդաց Ազգիս , Պրատարայ կարգացեալ , ուրոյ արդիւնք՝ առ յասլայն բաւեսցին ծառայել ՚ի պէտս պայծառութեան Ազգին , զոր թէ ումէք կամք ինչ իցեն գիտել լիովին , գոցէ յառանձին անդ կ անոնագրութիւնս նոյնոյ Ընկերութեան :

Ընդ այս հաճ և հաւան գտեալ միահամուռ ժողովելոցն ձեռն արկին սորորագրութեան նորոգ յարդարեալ կանոնդրութեանցն վերաբերելոց առ պատշաճաւոր յօդակապութիւն նոյնոյ Ընկերութեանն , յորոյ ՚ի Հոգաբարձութիւն ընտրեցան երկորին ազնուականքն Աստուածատուր Միսիրեան և Գասպար Կոյլաւեան , արք յազդասիրութեանն ծանուցեալք և բարեհուակ.ք , որք և զամենայն կարելի վոյթ

՚ի մէջ առեալ՝ վաստակեցան ոգւով չոփի առ ՚ի արդիւնաւոր կացուցանել զհտւաբածոյ գումար նոյն Ընկերութեանն համաձայն բանի կանսնադրութեանց իւրեանց :

Զայս այսպէս անօրինեալ Համազգայնոց բազարիս , այնուհետեւ ՚ի խորհուրդ գործոցն՝ գրամոց և եթէ էր ՚ի չգոյից ածել ՚ի գոյաւորութիւն . զի յօժարութիւն կամացն ոչ հաւասարէր ակնկալութիւն յաջողուածոյն վստահանալց այլ եւս ՚ի նուէր հասարակաց մասնակցութեան :

Եւ ահա աստ եղեւ առաքինսնալունաց յաջնուականաց Ազգիս , որը իբրու սրդարեւ ճշմարիտ ազգասէրք ոչ խնայեալ յինչ իւրեանց , նախաշուիզ գործոց բարեաց , և առատաձեռնեալ յարդիւնս նուիրանաց՝ կազմեցին կացուցին գումար ինչ պատրաստական ՚ի պէտս շնուռածոյն , առ որով յաւելաւ ապա և յողովոց ունաց մասնակցութիւն , շարժեալք ՚ի գեղեցիկ օրինակէ անտի առաքինացելոցն այնացիկ և ազգասիրաց , զորոց և զանուանան առ յիշատակէ առանձին իմն պատուեաց բանասէրն ՚ի համառօտ դիմառնութեան իւրում , ձեւ զնելով բանիցն օրինակ զայս :

ԼՈՅՍ Ի ԿԵՆԱՑ՝ կեանք ՚ի լուսոյ՝ Աստուածորդի և Աստուած Լուսի  
Փառօք բազմեալ՝ յանսիւն եթերս՝ աստեղազարդ դմբէթաց Կոյլաւեան

Պատակ պայծառ՝ եւ ԱՏԵՖԱՆՈՍ՝ այսօր յընտիր գոհարաց .  
Գեղահիւսեալք ուղրեսցես ՚ի գլուխ Ազգիս Հայկազանց

Արեւան  
Կոյլաւեան

ԽԱՉԻԴԻ նշան՝ աստ ցոլսցեալ՝ բարձր փառօք պանծասցի  
Մանկանց Ազգիս՝ լինել կենաց՝ ծառ գիտութեան սիրալի

Խաչի  
Ագույն

Աստ և արթուն՝ Հայր մեր ԳՐԻԴՈՐ՝ աջովին իւրով լուսարդի Գրիգոր  
Ռահ հորդեսցէ՝ նոր համբակաց՝ պահել զիւր կը մն անեղիլ

ՍԵպաստան

Եւ ոքանչելոյն այն ՅԱԿՈՎ.ԲՈՅ մաղթանք հզօր իննկելի  
Զգօնութեան անձրեւեսցեն՝ շնորհս ՚ի բարձանց Ովիմակի

Յակով  
Յակով

Ուր մէք հտմբուն՝ զուարթացեալք ՅԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ ցնձութեան Ասպու-  
նուիրեսցուք՝ քեզ օրհնութիւնս վերնոց դասուցն համաձայն . Ճապու-  
նամ մաղթեացոք վասն պետաց՝ սոյն դպրոցիս շնութեան Ապրօյեան  
Պահել զնոսին՝ բարձրապատկե աստ և ՚ի կեանս անվախճան :

Եւ արդ՝ իբրեւ սոյն անակնկալ  
բարեգիպութիւնյացսպիսի իմն աւար-  
տեր կերպարան , այնուհեաեւ մնայր  
և եթ ՚ի ինդիր լինիլ առն , որ ատակ  
իցէ տնտեսութեան գործոյն , և որ  
համակ զանձամք առցէ զհոգ շնու-  
թեան , և ՚ի գլուխ տարցի . իբրեւ զի  
ոչ միայն փութոյ պնդութեան , այլնաե  
կարի զգուշաւոր մատակրտարութեան  
պէտք էին , զի մի ՚ի տարապայմանս  
հատեալ ծախուցն՝ հարկ լիցի կրկնն  
անգամ զոռուայտանօք բերիլ :

Յայսմ վայրի ամեարձաւ եկաց ա-  
ռաքինասէրն Մետաքսեան , այրլոյնա-  
խորհուրդ և յիր և ՚ի բան զուգակը-  
շու յաջողակութեամբն պերճ՝ յանձն  
էառ զվերատեսչութեանս այսորիկ հոգ  
և անդէն իսկ ՚ի 1840 ամին ձեռն ՚ի  
գործ արկեալ կանգնեցոց կացոց ՚ի  
հիմանց զարձակալայրս այս և զպայ-  
ծառակերտ դպրոցս յանուն Արբա  
Լուսաւորչին , և ՚ի նմին իսկ ամի գըլ

խաւորեաց զայն բազմոքիրտն վաս-  
տակուորութեամք անձինն :

Յաւել ՚ի վերաց և ղառանձին ա-  
ռատաձեռնութեանցն հանգէս յինք-  
նակամ բերմանէ անտի ազգասիրու-  
թեան ոգեւորեալ . քանզի իբրեւ յա-  
ռաջ վարեցաւնա ՚ի գործն , և այնինչ  
առ փոքր մի զանցանելց կերտուածոյն  
ոչ բաւեին զրամք հաւաքածոյք , ոչ  
ինչ կասեցաւ սա յիւրմէ փութոյն , այլ  
յառաջադէմն նկրտեալ , յանձնէն ծա-  
խեաց յոլով ինչ և յաւարտ ժամանե-  
ցաց վիրսն , թարց անգամ ընդ միտ տա-  
նելց առնել պահանջա զառ ՚ի յիւր-  
մէն անցուցելոցն ծախուց : Յայս սա-  
կըս ապա ոչ վայրապար ինչ յետ յիշա-  
տակելց անուան սորա ՚ի շարս անդ ե-  
րախտաւորաց Դպրոցիս , յաւել բա-  
նասէրն առանձին իմն դիմառնու-  
թեամք պատուեալ զնորայն յիշատակի ,  
ձեւ կարգելով բանիցն ըստ օրինակիս  
ըստ այսմիկ :

Յանձնել յիշատուիւթեան բազմութեան և գործակաբար Հոգաբարձուի նորակառուց Թպդոյին

## ՄԵՏԱԲՈՒԵՆԻ ԳՐԻ ԳՈՐԾ

Ի ԴԻՄԱՑ Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.

Ո՞ զնախնի՝ քաջոցն երգեաց՝ Պերեան ՚ի լար զհանդէս ,  
Միթէ և արդ՝ զիմ՛գիւցազուն՝ թմնղցէ երբէք նա անտես .

Ո՞ յօժարեաց՝ ինձ Աթինոյ՝ կերտել չըեղ զայս տեղի ,  
Մանկանց ՚ի վարժ՝ ՚ի կրթութիւն՝ սուրբ գիտութեանց սիրափի .

Եւ ՞ այս Վեհ քայց լէ ԳրւԳՈՐ Մետաքսեանին պերճ զանձած ,  
Արթինութեամբ ուշիմովոցն անմահ զանուն իւր ինսկեաց .

**Արդիւնք այս՝ ՚ի սմա ծախուց՝ Համազգայնոցնէ նուեր ,**  
**Քայց զարգասիս՝ սորայն քրտանց ՞ոչ գերեաց գեր ՚ի վեր .**

Ո՞ ըորդեաց լուրոց ջանից միանդամայն և ճգանց ,  
Վախս յոլով սաստար գործոց՝ յինքնայօժար իւր կամաց :

Տեսցեն տպա որ յապագայթ՝ նախանձ այօպէս գովելի ,  
Եւ տօնեսցեն զանուն սորա՝ բարձր ՚ի գլուխ հանդիսի :

|   |   |   |
|---|---|---|
| <p><b>Ա. Ա. ՞ գիտէ և կամ տարտիու-</b></p> | <p>զիշտակ առնս, կանգնելով ՚ի ճակատ<br/>սեսցի երբէք, թէ նորին իսկ համազգիք<br/>իւր՝ յաւուր միում ոչ պատուեսցեն</p> | <p>գիշտակ առնս, կանգնելով ՚ի ճակատ<br/>գովոցացն արձանագրութիւն ինչ ոք<br/>ունիցի օրինակա զայս .</p> |
|---|---|---|

Ա. Բ Զ Ա. Ա. Գ Ի Բ

Ո՞ վարձատրես՝ Քրիստոս ՚ի կեանս ,  
Էզմակաց՝ քոց զաշնատանս .

Տես ՚ի շնուրած ոյն դպրատանս ,  
Զնուեր արգեանց ժողովրդեանս .

Յիշեա՛ եւ զհոդ՝ դքիրտն եւ զլան ,  
Էջմիդորի՝ Վեհ Մետաքսեան :

## 1840

|  |  |
|--|--|
| <p><b>Ա. յոշափ ինչ ասել վասն շնուռա-</b></p> | <p>այսորիկ ձոխափայլք երեւեսցին և գե-<br/>րազանցիկք, որչափ ինչ առ ոկդրամբն<br/>նախամեծար համարեացի վախճաննն , որ<br/>սպակէն զօր և իցէ գործողութիւն :<br/>Եւ կարի քաջ յիրաւունս , քանդի առ<br/>ինչ արդեօք այնապի ճգանց և ջանից<br/>պատիառ կալ, և շնուռած գեղեցիկս<br/>յատին կացուցանել, եթէ ոչ զի ման-</p> |
|--|--|

կանցն բարեկրթութիւն և կարեւորացն հրահանգը՝ 'ի ծաւալումն պերճասցին :

Եւ զիանդ ապա այսմ ամենայնի ակն ունել, եթէ անխնամթողեալ շնուռածոցն չգուցէ ոք որ սահմանս 'ի նոսա բոլորեացէ բարեկարգութեանց, և անդուլ շարունակութեան պիտոյից կարեւորացն տարցի 'ի հոգ, թարց որոց չէ երբէք յակաստանի մնալ սոցա, և առհմականօքն ակաղձուն լինիլ պըտղաբերութեամբը :

Եւ ահա զայսպիսեաց աստի կայ մեղ յառաջիկայս քան արկանել, և ոճով 'ի դէմ բերել նախ եթէ ումում մէք պահեցան փառք խնամակալն լինելոց բազմութեան մանկուցն և առջուրս հանդստեան զնոսա տաւաղելոց, և ապա թէ ոյք ոմանք նոքա՝ որ ժրացանն իմշտնշենաւոր հաստատութիւն դրամագլուց իրիք յանուն դպրոցացն, սահմանելով զայն յեկամուտս միայն, առ բաւականութիւն ծախուցն պատշաճաւորաց, զի մի այլ եւս խափան ինչ յառաջադիմութեան ընթացիցն գործեսցի, որպիսի ինչ յառ աջնումն պատահեցաւ առ 'ի չգուցէ հաստատուն եկամուի :

Ա յ յայս բան արդարեւ ընդ քիրտն մտանել հասանէ մեղ, քանզի հարկ 'ի վերայ կայ լիով զամենայնն ասել, և զայն ոչ ասրտամբ ինչ և հատուկտիր քանից յօդաւորութեամբ, և ոչ գարձեալ անալի կրինութեամբք, և սակայն պատմելեացն թէքթէքեալ ընթացք անշուշտ խոտորիլ տացին մեղ 'ի շաւզոց անտի կարգաւորեալ զըրուցաց, համայն և այնպէս մասիցուք փորձ փորձել և տուաւելքան զէն զեցիսիօնն երեւելոց՝ զատուգախօսի կալցուք յանձին կերպարան :

Ապաքէն 'ի նախընթաց պատմելուցն ծանուցու արդէն նպատակ

խորհրդոյ Ազգային Ժողովոցն, գումարելոց յամին 1839, և թէ զինչ ինչ 'ի կարգի գտեալն էր, յայնժամյաղագս հաստատութեան եկամուի և դրամագլուց իրիք որ բաւեսցէ յպինիսն ծառայելազգային պիտառութեանց, կամ պարզապէս ասել, 'ի պէտս անդուլ շարունակութեան ծախուց դպրոցացն, բայց այն երկայնագունից կարօտանայրժամանակաց, նախ զի գումարեալն ցայն վայր արդիւնք Երիտասարդաց Ընկերութեան չէր ինչ մէծ, որոյ տոկոսիք զօրէին գիմակալել պիտոյիցն, և երկրորդ՝ զի էր և պայմանն ինչ այսպիսի չմիսել ձեռն ինցն դրամագումար մինչեւ ցվեց ամն, որպէս յայտ է 'ի 12 յօդուած կանոնագրութեանցն :

Եւ սակայն հարկն ստիպողական ձմէքը ձնչէր առհասարակ զամենայն հաստակ առ 'ի կարգի կացուցանել, որ զինչ 'ի դաստիարակութեան մանկանցն պատկանէին իրիք :

Այն զի՞ն շնուռած նորոգ դպրոցացն արդէն 'ի յանդ ելեալ հրաւել կարգայր իւրաքանչիւրոցն ըթողութիւնքն ամսութէ շիր և ցան լեալ էին, և միայնքառասիւ չափ և եթ մնացեալ, և այն որոց բաւականաձեռն գտանէին ծընողք, զի բարձեալ էր նախկին բարեկարգութեանցն պայման, և չէր ոք որ վերատին ձեռնամուխ լինէր յայն առ 'ի չգուցէ որոց պէտքն էին կարեւոր միջոցաց, դրամաց ասեմ և դրամաց :

Աստ եղեւ ապա ամբառնալ Կյալաւեանն Գասպարայ իշխանակնէի, զօրմէ 'ի վեր անդք եղեն լիշտատակութիւնք, որոյ ոչինչ քննու զանգիսեալ 'ի դժուարութիւնն առ աջողքութենէ

պաշտամանն յոր հրաւիրեալ լինէր ընտրութեամբ համազգայնոցն . գոտեւորեցաւ ամսնայն պնդութեամբ և զանձամբ էառ զուծ հոգաբարձութեան դպրոցացն յամին 1841 .

Որոյ և առաջին փոյթ եղեւ հաւաքել ՚ի դպրոց առ հասարակ զամենայն մանկունս չափահասակս վարժից հրահանգաց , որք գումարեցան ՚ի միում առուր պատմել զանբաւ ցնծութիւն , յորում մեծաշուք հանգիստուրութեամբ բացան դրունք դպրոցացն վնիլ հասարակաց յուսումն ձրի և անվարձ , և բարձաւ խոփին ՚ի միջոց որ ծարաւատանչ զայն չափ բազմութիւն անտերունջ մանկանցն առնէր , զի և հասարակաց մի էր այնուհետեւ Տեսուչ և խնամակալ , որ մեծաղես

զուարթանայր յանձին , տեսեալ եթէ քանի գեղեցիկ էր բարերարելն անիզնամ մանկությն , որք խուռն յաճախէին ՚ի դպրոց և յաւելուին ՚ի թիւն հանապազօր , իբրու ծարաւիք արդուրեւ ջուրցն իմաստից :

Զայս օրինակ ահա առաքինացեալ սորա , և օր քան զոր բարեկարգութիւն դպրոցացն և յառաջադէմ զարգացման համբակացն միտ եղեալ արժանապէս կալաւ զանուն եւ զիառս Խնամակալ Հոգաբարձուի , Ուստի և բանասիրին շարժառիթն ինքեան գրտեալ , ՚ի համառօտ ինչ հագներգ վերածեաց զգրուատիս՝ զառաքինութեան առնս պարագրիչ , չափարերեալ զայն լստ բանիս լստ այսորիկ :

## ՊԵՐՃԱՊՍԱԿ ԵՒ ԱԶՆՈՒՑՆՈՒԻՆԴ ԳԱՍՊԱՐ ԿՕՅԼԱՒԵԱՆ

ԱԶԳԱՍՖՐ ՀՈԳԱԲԱՐՁՈՒ ԴՊՐԱՏԱՆՑՍ

Գեղեցիկ արդեօք Մուզայք ՚ի Պարնաս՝ հնչեսցեն նուագ , Հելլէն դիւցազմնց՝ ձօն նուիրական՝ իբրու յաղթանակ .  
Ա. Ա. ինձ քաղցրացին՝ վեհ զիմ դիւցազմուն՝ զբաջատոհմիկ ,  
Հանել ՚ի հանդէս՝ սիրանալ յարարս իւր չնաշխարհիկ .

Այս ապաքէն՝ մեր այս Հայրենիք՝ կացցէ ՚ի զննին ,  
Տեսեալ յիւրն ՚ի ծոց՝ նոր զայլ Մեկենաս՝ գեր քան վնախիլին .  
Պասկ ՚ի գլուխ՝ սովաւ փայլեսցի խակակութ մանկութին ,  
Յիմաստ դպրութեանց ձեմն ՚ի վեր առեալ յիւր բնիկ լեզուին .  
Առ որ գիտացէ՝ եւ յաւուր միում , տինա վայրկենին .  
Գիտացէ ասեմ զայս բան գեղեցեղել ՚ի խորս սրտին .  
Պամից համբակաց՝ որ կացեր պաշտպան՝ ով տէր մեր Գասպար ,  
Բարձունք Ողիմզեայ՝ վարձս հատուցեն վեհիդ գերափառ :

Ընդ այսմ ահա ՚ի բարեկարդութիւն առ ամսնայնի որ ինչ ՚ի զարգացումն վերաբերէին մանկությն , և որ ոչ գուղնաքեայ փառս բոլոր էին ազգասէր բարեջանութեան Հոգա-

բարձութեանն որ անդուլ ՚ի նոյնս պարագէր , այնուհետեւ մնայր և եթ գամագիւան լինել ոճոյ և հնարից հաստատութեան պատշաճուոր դրամագլուցն , որում անհրաժեշտ պէտու

Նէին գողոցքն առ յարատեւ շորու-  
նակութիւն յընթացս բարեկարգու-  
թեանն . յոր արդէն վայելէինն :

Վասն որոյ յետ բազում խորհր-  
դածութեանց սրա ընդ այլոց ոմանց  
համամիտ ազգասիրաց , ձեռն արկին  
միանգամացն յորդորամիտ լինել համօ-  
րէն համազդայնոցն գալ միաբանիլ 'ի  
խորհուրդն բարեպաշտութեանն եւ  
կանգնել անուն յիշատակութեան 'ի  
մշտնչենաւորս գովանի առատա-  
ձեւնութեամբ ինքնայօժար նուիրա-  
նաց , ուրոյն եւ առանձին անուամբ  
սեպհականեալ զայն առ ՚ի լինել դը-  
քսմագլուխ դպրոցացն :

Ուստի շարժեալ առ հասարակ ա-  
մենեցուն ՚ի քաջրամօք բանից և 'ի  
յորդորանաց այսոցիկ ազգասիրաց ,  
միանգամացն տեսեալ և զգեղեցիկ ա-  
ռաջադրութեանն կարեւորութիւն ,  
փութացան սրտի մաօք , Փողով գու-  
մարեցին հասարակաց , յամին 1843 ,  
Յունվար ամսոյ 8 , որ եղեւ օր ամսնելի  
համօրէն ֆողովցն , յորում և պարա-  
գլուխ հանդիսացան երկորին ընտիր  
հարազատքն կուսիկ և Ստեփան Կյա-  
լսւեան արդիւնաշատ իշխանապետք  
և առաջակայք Ազգիս , որը և առա-  
ջն իսկ եղեն ՚ի նմին հանդիսի , որ ա-  
ռատութեան նուիրանօք առաքինա-  
ցան յայս գործ , և ճանապարհ հոր-  
դեցին , որոց ՚ի կարգին էին իշխանք  
և ժողովուրդք ազգասիրական ոգւովն  
համակարգեալք :

Եւ այնպէս այր իւրաքանչիւր կո-  
մակից լեալ առաքինութեանս մեծի և  
ընդ նոյն շաւիզ փութացեալ գրեցան  
սրտի մաօք ՚ի մասնակցութիւն ար-  
դեանցս , որ շտո և որ սակաւ , իւ-  
րաքանչիւր ըստ իւրում կարի , որպէս  
տեսցի ՚ի ստորեւ , ուր յատուկ նշա-  
նակեալ կան իւրաքանչիւր բարեպաշ-  
տիցն անուանք հանդերձ գումարաւ

ինքնայօժար տրոց իւրեանց , որովք  
գումարեալ կազմեցաւ , կամ զի , այսպէս  
ասացից , հիմնաւորեցաւ մշտնչենաւորն  
այն գրամագլուխս Որ ընդորդեալ ապա  
ընդ գրամագլումարի արդեանց Պրաս-  
տավայի Ընկերութեանն՝ կացուցանեն  
միանգամացն զարդիւնս շահեկանս ՚ի  
սկէսա կարեւոր ծախուց Գալրոցացն ,  
և 'ի յարատեւ պայծառազարդութիւն  
նոցին . և մանաւանդ ՚ի յաւերժմական  
և յանմահ յիշատակութիւն ազգասեր  
բարեջանութեան առաքինացելոց առ  
նմին , և որոց որք զինիսն առ ՚ի նոյն  
առաքինացին , գրոշմեալ և զանուանս  
իւրեանց ՚ի Տումարիս , որ ինքնին հրա-  
ւեր կարդայ ամենայն բարեպաշտիկ  
ոգւոց , և գիրկս պարզէ ընդունել զոր  
և իցէ նուերս բարեպաշտութեան , առ  
՚ի առնել զամենեսեանսն հաղորդս փա-  
ռաց և վարձուցն անմահականացն ՚ի  
Քրիստոս Յիսուս ՚ի Տէր մեր , որում  
պատիւ և գոհութիւն այժմ և յաւե-  
տենից յաւիտեանս . ամէն :

Գրեցաւ յամի Փրկութեան Կենա-  
րարին 1845 , Ապրիլ 20 , ընդ հովանեաւ  
Եկեղեցւոց Սուրբ Աստուածածնին ,  
յումակէտ մանկալարմէ Գալրոցիս Գար-  
բիէլ Սաղմեան Գալրէ Փօմիշանցւոց :

## Ց Ի Շ Ա Տ Ա Կ Ա Ր Ա Ն

Վասն յիշատակի անուանց առա-  
քինացելոցն ՚ի նուերս Ազգային Դըպ-  
րոցացն :

Որք միանգամ տենչացան զհետ ե-  
րանաւէտ ձայնի յիշատակութեանն և  
անմահական կենացն եղեն ժառան-  
գորդք , զնոսա և յանուանէ յիշատա-  
կել գոնէ միանգամ ՚ի տարւոցն ՚ի

Ներկայութեան Արբոյ Պատարագին ,  
և 'ի ըսւր բարեպաշտութեան ժողով  
վըրդականաց Եկեղեցւոյն կարի յայտ  
արքանաւոր դատեցաւ . որպէս զի իւ-  
րաքանչիւր ոք լսելով զազդասիրական  
բարեջանութիւնսն , զոր արդեամբը  
փայլեցուցին առաքինսասիրայն անձինք  
առ մշտնչենաւոր հաստատութիւն կա-  
րեւոր դրամագումարի իրիք յանուն

նորակառ ոց Ազգային Դպրատանցս ,  
ինքեանք ևս նովին ազգասիրութեան  
ոգւով վառեալք յորդորեացին առ ՚ի  
նոյն մասնակցութիւն , և զմիմեանս իսկ  
յորդորեացին առ ՚ի լինել միանգա-  
ման հազարդակից նոյին յիշտակու-  
թեանց և փառացն պատակակից ՚ի Քը-  
րիստոս Յիսուս ՚ի Տէր մեր :

## Ի ԲԱՆԻՑ ԹԱԳԱՒԻՌԻՆ ՆՈՒՇՐԵՎԱՆԻ

**Ա**ՄԵՆԱՅՆ մարդ , որ գիտէ զատիս անձին իւրոյ , յինէն ողջոյն մատուցեք :  
Արքանաւորայն ՚ի յիմ գանձէն բաժին հանեցէք :  
Զանձնահաճ մարդն յինէն ՚ի զատ պահեցէք :  
Ամենայն ինչ , որ անպատշաճ է , մի խօսիք :  
Եւ զոր անքննին է , մի քննէք .  
Եւ յամենայն իրա ստիպումն մի արկանէք :  
Յամենայն գործս , յոր և կամիք ձեռն արկանել , զսկիզբն և զկատա-  
րումն նորին քննեցէք :  
Զձեղ ՚ի մանկութեան բարի անուամբ հռչակեցէք :  
Զփորձեալն մի եւս դարձեալ փորձէք :  
Եւ զփորձեալն ընդ ամփորձին մի փոխանակէք :  
Ընդ ամփորձ մարդոյ գոտէմարտութիւն մի առնէք :  
Վասն բեկելցն և այրեցելցն և տուրս շնորհելցն յետոյ մի ապաշաւէք :  
Ի չար անուն տեղւոջ մի բնակիք :  
Ի հեղեղատ տեղի մի բաղմիք :  
Ի գոշոց ուխտագրութիւնս մի ընդունիք :  
Ի դրայութիւնս թագաւորի տուն մի շննէք :  
Ի նորելուկ մարդոյ պարտս մի առնէք :  
Ի դրունս տանց ձերոց խանութս մի դնէք :  
Ի չար դրացեաց հեռաբնակ կացէք :  
Առ ընթեր կւուոյ հուպ մի երթայք :  
Անուղեկից ՚ի ձանապարհ մի երթայք :  
Առ արծաթագին ծառայս կոիւս և աղմուկս մի առնէք :

(1) Այն խրատական խոսքերն քաջուած են Ա . Աթոռացս թանգարանի գրչագիրներէն :

Ո՞վ ոքյառականաց և 'ի նախատասնաց ոչ երկինչք , 'ի նմանէ հեռագոյն կացէք :  
 Ընդ մանկունս խորհուրդ մի առնեք :

Հրամանաւ կանանց շար գործ մի գործէք :

Սակաւ վնասիւ զհաւատարիմ ծառայս ՚ի վայր մի ընկենուք :

Զամժնայն կտաւ և զբան , տասն անգամ շափեցէք՝ և ապա կտրեցէք :

Զձեր կեանքդ անգիտութեամբ մի անցնէք :

Զայլոց կուրւ ՚ի ձեր անձնդ մի առնուք և կոռուիք :

Զկուին՝ միջակ և համբերելով արարէք :

Սկիզբն նոր տնկելց արարէք , և ապա զհինն խլեցէք :

Յօտար հող՝ ծառ և բյու մի անկէք :

՚ի հողահատ տեղիս սերմն մի ձգէք :

Յօտար կին և պատաւ ՚ի տուն մի թողուք :

Օտար իրաց սակս աւելի քան զոտէրն մի սրտցաւիք :

՚ի մէջ այր և կնոջ եւ եղբարց՝ տաելութիւն մի ձգէք :

Կին ՚ի ճանաչաւորաց և ՚ի մօտեւորաց առէք :

Թագաւոր թէպէտ և խոնարհի , գուրք մի համարձակիք :

Ելսանաւոր երբ սակաւ սէր ցուցանէ , զնիքն մեծ սիրեցէք :

Եւ թագաւոր ոք՝ թէպէտ և փանաքի լիցի , նուաստագոյն մի տեսանիցէք :

՚ի մեծամեծաց երկիւղիւ կացէք :

Եւ զակաւ ձիրս թագաւորաց՝ մեծագոյն գիտացէք :

Ընդ բախտաւորս և ընդ տովլաթաւորս մի նախանձէք .

Որ տէր է գրչի և իմաստութեան՝ զնոսա թեթեւ մի տեսանէք :

Որ ոք առաւել գիտէ քան զձեղ , զնա աւելի պատուեցէք :

՚ի բանաստեղծ (1) մարդկանց պատրաստ կացէք :

Հետ ամեն մարդոյ՝ սէր և մօտեւորութիւն ընդ ժամանակին ղիք .

՚ի յամենայն մարդոյ զբարի խօսքն ընդունեցէք :

Պիզծ խօսիցն՝ պիզծ պատասխանի մի տայք :

Յամենայն մարդոյ խօսս մի վստահանսցէք :

՚ի ցածէն և յանդիտէն խնդիրք մի խնդրէք :

՚ի մէկ տեսն յամենայն մարդոյ հետ մի փաթթիք :

Ամենայն իրաց և ամենայն մարդոյ շուտ մի հաւատայք :

Պարտականն պինդ բռնեցէք , և թոյլ մի թողուք :

Յայսմ աւուր բանն ՚ի վաղն մի ձգէք :

Զգեղն յառաջութեան ժամն խմեցէք :

՚ի տղայութեան ժամն զգերութիւնն ՚ի միտ ածէք .

Եւ զծերութեան բանն՝ ՚ի տղայութեան ժամն հոգացէք :

Եւ յառողջութեան ժամն՝ զհիւանդութիւնն ՚ի միտ ածեցէք :

Եւ յառատութեան ժամն՝ զղղութիւնն յիշեցէք :

՚ի թշնամութեան ժամանակն՝ սիրոյ տեղ պահեցէք :

Զձեր խորհուրդս՝ մարդոյ իսկի (2) մի ասէք :

(1) Կամի ասել բանսարկու , այլոց վերաց զբարտութիւն ստեղծող .

(2) Բնաւ .

Անկեր զայն սիրեցէք , որ իւրմէն իր մի շահէք :

Ամենայն իրաց զհերիքն սիրեցէք :

Զանգետ սիրելին՝ մէջ թշնամի գիտացէք :

Յիմաստուն թշնամւոյն՝ մի վախէք :

Եւ ձեզէն՝ զձեզ ՚ի փորձութիւն մի արկանէք :

Հանապազ այլոց ձեռօք զօձն բռնեցէք :

Ի բարկացօղ արանց՝ պատրաստ կացէք :

Տըգիտաց՝ և դիւահարաց՝ և արբեցողաց՝ խրատ մի տայք :

Ի յանզգամ կնոջ՝ պատրաստեցարուք :

Անհաշոտաբար առ ամենայն գործո՛ ձեռն մի արկանէք :

Զիերակուրս և զըմպելիս՝ առանձնաբար մի լնմբէք :

Անհրաւիրակ՝ հիւր ումեք մի լինիք :

Ընդ բարեբախտիկ արանց՝ մի հակառակիք :

Զգործն ժամուն մի անցուցանէք :

Եւ յամենայն ժամ՝ զհանդերձեալն ՚ի միտ ածէք :

## ԿԱՐԵՒՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄՆ

Առաքելական Ս. Աթոռոցս Վար .  
ըութիւնն կը խնդրէ Ազգային բոլոր  
Լրագիրներէն հրատարակել , որ Քուե-  
րայի հիւանդութիւնն վալուց արդէն  
անհետացած է ՚ի սպառ Ասորեստանի  
և Պաղեստինի քաղաքներէն , և Երու-  
սաղէմի ուխտաւորութեան համար բը-  
նաւ երկիւղի և կասկածանաց տեղի  
չէ մնացած : Ընդ սմին կը յաւելու ,  
որ շատ աղքատիկ ազգայիններ , ըը-  
գիտութիր ի՞նչ միջաներով կամ մու-  
րացկանութեամբ յԵրուսաղէմ կը դի-  
մէն , և ոչ միայն անկարող կը գտնուին  
փոքրիկ նուեր մի անգամ հստացա-  
նել , բատ սովորութեան բարեպաշտ  
ուխտաւորաց . այլ Ս. Աթոռու , ըը-  
նայելով իւր բազմագիմի ծախուց  
եւ մեծագումար պարտուց , կըս-  
ախուի ոչ միայն եկած օրէն ՚ի վեր

հայ . և կերակուր տալ այսպիսի աղ-  
քատներուն , այլ նաեւ ձանապարհի  
ծախոքն հոգալ , որ կարողանայ Ե-  
րուսաղէմէն գարձնել : Արդ՝ յատ-  
կապէս կը խնդրուի բոլոր Գեր . Վե-  
ճակաւոր Առաջնորդներէն և Փոխ-  
Առաջնորդներէն , Արք . Քահանանե-  
րէն և բարեշան Թաղական Խորհուրդ-  
ներէն , որ ուշադրութիւն գարձնեն  
այս մասին և աղքատ ու անկարող  
մարդկանց խրատ կարդան և ը թօ-  
լատրեն ընդ ծով և ընդ ցամաք թա-  
փառական լինիլ , ուխտաւորութեան  
պատրուակաւ յԵրուսաղէմ դիմել և  
Ս. Աթոռոցս վերայ ծանրանալ , որ  
իւր յատուկ ծանրութեան տակ կը  
ձնշուի արդէն :

Ամենէն ցաւալին այս է , որ սցն  
աղքատ եկաւողներուն մէջ կան նաև

անուերունը մանուկներ և կիներ ան-  
գամ, որոնք թէ բնչաղէս կը վատահին  
հեռաւոր տեղերէ յերուսաղէմ ճանա-  
պարհօրդել մարդ ցաւօք եւ հեծու-  
թեամբ կը պաշարի ։ Արդ՝ որոնք որ  
այն աղջտից առաջն առնելու համար  
հոդ կը տանին, ոչ միայն Ս. Աթոռոյս  
համար բարիք մը ըրած կը լինին, այլ  
հանուր Ազգի պատիւն պահպանած կը  
լինին, ըստովով որ նորա աղքատներն  
թափառական ջրին, անարդ կեանք  
ունենան և օտարներէն նախատուին :

### ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ

Քաղաքիս Վահեմ. Բդէշլոն՝ Ալլ  
Պէյ փոխուած լինելով իւր յաջորդն  
արդէն ճանապարհ ելած է Պօլէն և  
առաջիկայ շոգենաւով ՚ի Յոպպէ պի-  
տի ժամանէ, որոյ գիմաւորութեան  
համար արդէն պատրաստութիւններ  
եղած են թէ Քաղաքական Կառավա-  
րութեան և թէ Երուսաղէմի Պատ-  
րիարքական Վարչութեանց կողմէն :

— Եփրաթացի Միոթար Սիլիմ  
Յսման անձն, Երուսաղէն Բեթէհէմ  
Երթալու ժամանակ, իւր թշնամինե-  
րէն ողաշարուելով մորթուերէ, գը-  
լուխն մարմնէն կաշխով միոյն կցուած  
մնալով և այսպէս տարուերէ ՚ի Բեթ-  
էհէմ: Կառավարութիւն սկսած է խու-  
զարկել, բայց ոճրագործք տակուին  
գտնուած չեն, և որոց թշնամութեան  
մասին որ կասկածներ կան, նոքա ևս  
բացէ ՚ի բաց կը մերժեն, որ ամենե-  
ւին իրենց մասնակցութեամբ չէ կո-  
տարուած յիշեալ մարդասպանու-  
թիւնն :

ՆՈՐ ՀՐԱՏԱՐՈՒԿՈՒԹԻՒՆՔ  
Դ Ա Ս Ե .

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆ ԿՐՈՆԱԿԱՆ

Գեղեցիկ ոճով և պարզ մեկնու-  
թեամբ բացատրուած է սյն Տետ-  
րակին մէջ կրօնական անտարբերու-  
թեան տեսակներն և վնասներն . լու-  
սաքանուած է պարզապէս՝ թէ բնչ-  
քան թշուառ է մի ժողովուրդ, մի  
ազգ, մի հասարակութիւն, երբ կը-  
րոնական անտարբերութիւնն տիրած  
է իւր անդամոց մէջ և ընդհակառակն՝  
թէ բնչքան երջանիկ է մի ժողովուրդ,  
երբ Քրիստոնէական Կրօնն հիմն բըռ-  
նած է իւր երկրաւոր և երկնաւոր ճըշ-  
մարիս երջանկութեան :

Պին Դ Լ ի ւ Շ ա կ է ի ւ ն :

### ՍԻՐՈՒՆ ԶԲՈՍԵՐՈՒՆ

Հետաքրքրաշարժ փոքրիկ Վըբցիկ,  
88 երեսէ բազկացեալ, թարգմանու-  
թիւն Վրիգոր Վարդապետի կ. Պօլ  
սեցւոյ, որ կը պարունակէ իւր մէջ  
Տասն հիւթաւոր Գոյտկաց կամ Իմ  
պելիաց դիմառնական բանախօսու-  
թիւններն, բարոյական մարդիչ և հր-  
րահանդիչ եղանակաւ : Այն բանա-  
խօսութեանց կամ ատենախօսու-  
թեանց մէջ իւրաքանչիւր Գոյտկաց կը  
ջանայ զինքն չատագուիւլ իսկ ընդհա-  
կառակն՝ իւր դիմախօսն կը ճշնի նորա  
վնասակար յատկութիւններն յերկան  
հանել, որով մին զիւմն յաղթահարե-  
լով կը նշաւակնեն զմիմեանս և կը պար-  
զեն, որ վնասակար է մարդոյ՝ չարո-  
չար գործածութիւն ոգելից և գըր-  
գուիչ մաղելեաց :

Պին 2 Շ ա կ է ի ւ ն :

Ալվաճառուին ՚ի գրատան Ա. Ռթո-  
ւոյս և ՚ի Փախանորդարանի կ. Պօլսոյ :

|  | ԴՐԱ | Փ  |
|--|-----|----|
| Հեղերէն խոշորագիր. Տպեալ 1869.                                   |     | 30 |
| Հենրիկոս եւ Մարիամ. Տպեալ 1870.                                  | 2   | 20 |
| Հռահանդ սիրոյ, գործ Մայլզեան Յովաչիկ վարժապետի. Տպ. 1870.        | 2   |    |
| Պերուբնա Եղեսացի, եւ Եսայի կաթողիկոս Աղռւանից. Տպեալ 1868.       | 3   |    |
| Հայոց գիրք. Տպեալ 1873.  | 300 |    |
| Ռառ հաղորդութեան. Տպեալ 1860.                                    | 4   |    |
| Ճառ դպրոցական. Երկու փոքր տեսորակներ. Տպեալ 1863 եւ միւսը՝ 1867. |     | 30 |
| Ճարտառանութիւն առ ձեռն. աշխատասիրեաց Եղիազար Մուլստան.           | 3   |    |
| Մատենագրութիւն նախնաց. Տպեալ 1856.                               | 6   |    |
| Մատթէոս Ուռհայեցի, գործ նախնաց մի դարու. Տպեալ 1869.             | 14  |    |
| Մեկնութիւն Եփեսացւոց. Տպեալ 1850.                                | 25  |    |
| Մեկնութիւն յայտնութեան. Ներսիսի Լամբրոնացւոյ. Տպեալ 1855.        | 10  |    |
| Միասցիկ Ասորւոյ ժամանակագրութիւն, գործ մի դար. Տպեալ 1871.       | 16  |    |
| — Այդը՝ ուրիշ Գլուխով բաղդասուած փոքր ինչ տարբերութեամբ.         | 12  |    |
| Յավհաննէս կաթողիկոս, պատմութիւն Հայոց, գործ նախնաց թ. գարու.     | 10  |    |
| Յովաչիկ գեղեցիկ. Տպ.ալ 1849.                                     | 10  |    |
| Նարիկ. աղօթամասոյց Ա. Հօն մերոյ գրիգորի Նարեկացւոյ. Տպ. 1868.    | 12  |    |
| Նոր բնիթերցարան. Տպեալ 1868.                                     | 5   |    |
| Ողբերգութիւն Իմ մեծն Ներսէս. Տպեալ 1863.                         | 4   |    |
| Ուսու հայրենասիրի. Բ. Տիգ 1874.                                  | 4   |    |
| Ուսումն բարուց. Տպեալ 1857.                                      | 18  |    |
| Ուսումն տրամարտնութեամն. Տպեալ 1869.                             | 3   |    |
| Պատմութիւն Ա. Գրոց. Տպեալ 1867.                                  | 8   |    |
| Պատմութիւն Առաքարանի, Տպեալ 1872.                                | 7   |    |
| Պատմութիւն Ա. Երուսաղէմի, քաղուանոյ թարգմանութեամբ. Տպ. 1872.    | 5   |    |
| Պատմութիւն Երուսաղէմի. աշխատասիրեաց Խորեն վարդապետ. (*)          | 8   |    |
| Պատմութիւն Ա. Լուսառուի. Տպեալ 1867.                             | 4   |    |
| Պատմութիւն Լէնկիթիմերայ. Տպեալ 1873.                             | 10  |    |
| Պատմութիւն Հայոց. Տպեալ 1870.                                    | 6   |    |
| Պատմութիւն բարոյական. Տպեալ 1872.                                | 7   |    |
| Պատմութիւն Հայաստանէայց, առաքելական Ա. Եկեղեցւոյ. Տպեալ 1872.    | 16  |    |
| Պատմութիւն Երկամեայ պահպատութիւն Ի Հապէշտան. Տպեալ 1871.         | 20  |    |
| — Այդն՝ Գաղղիարէն լեզուաւ.                                       | 20  |    |
| Պատմութագործութիւն, այլ եւ այլ անդամ տարւած.                     | 10  |    |
| — Այդն՝ մեծ գիրքով   | 6   |    |
| — Այդն՝ միջակ՝ դպրոցներու համար. Տպեալ 1873.                     | 6   |    |
| Այդն՝ փաքասաց մանկանց. Տպեալ 1868.                               | 3   |    |
| Տանիթիլ անդադրութիւն Երուսաղէմի. Տպեալ 1855. (*)                 | 40  |    |
| Տառըրք ինասասիրութեամն. Տպեալ 1852. (*)                          | 4   |    |
| Տեսչութիւն հովուական. Տպեալ 1856. (*)                            | 6   |    |
| Տրամարտնութիւն, Պատմուի Գրիգորի Փէտիմազնէան. Տպեալ 1855. (*)     | 8   |    |
| Տնացոյց. Տպեալ 1868.   | 18  |    |
| Քերական, հին սեսվ. Տպեալ 1872.                                   | 10  |    |
| Քերական Գաղղիարէն լեզուի. Տպ.ալ 1871.                            | 2   | 20 |
| Քերական Հայերէն լեզուի. Տպ.ալ 1870.                              | 4   |    |
| Քերականութիւն Գաղղիարէն լեզուի. Տպ.ալ 1869.                      | 3   |    |
| Քիքսասնէալան համառա. Հայերէն եւ Արարերէն լեզուաւ. Տպ. 1870.      | 2   |    |
| Օրացոյց եւ գուշակութիւնը օդոց.                                   | 1   |    |

# ՑԱՆԿ

## ՆՈՅԵՄԲԵՐ

|   |         |
|---|---------|
| Կրթարան Աւետարանական բանից . . . . .      | ԴԱՍ 2.  |
| —Արտասուբ և Երգ . (Եար. և Քէլջ) . . . . . | 241—252 |
| Տիփուֆիկն կամ Յիշատակագիրք Եկեղեցւոյ .    |         |
| (Եարունակութիւն և Քէլջ) . . . . .         | 252—261 |
| Ի բանից թագաւորին Նուշէվանի . . . . .     | 261—263 |
| Կարեւոր ծանուցումն . . . . .              | 263—264 |
| Ժամանակագրութեանք . . . . .               | —264    |
| Նոր հրատարակութիւնք . . . . .             | —264    |

## ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆ

- Ա. Ախօնը ամեն կը հրատարակուի 24 երես բազկացեալ մ. կուկես  
ութածալ թղթալ :
- Բ. Տարեկան գինն է երկու արծաթ Մէջիտոյե, հանդերձ ճանապարհի  
ծախորով կանխիկ վճարելի :
- Գ. Զատ տեսարակ առնել ուղողը, որէոք է ամեն մէկ տետրին շորո դա-  
հեկան վճարել :